

**ՄՈՎԱԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ
ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ
«ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԻՏԱԽՈՐՈՒԹԵԱՆ» ՈՐՈՇ
ԱՌԱՆՁՆԱՅԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՄԵԿԱՌՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՐՄԵՆԵՒՏԻԿԱԿԱՆ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹԵԱՄԲ**

1. «Դիտաւորութիւնը» կարելի է հասկանալ երկակի՝ «հեղինակի դիտաւորութիւն» եւ «քուն տեսադի դիտաւորութիւն»։ Ինչո՞ւ է աստ ասւում՝ «պատմութեան դիտաւորութիւն»։ Աղդեօ՞ք, սկզբ բունքօրէն խկութիւն յայտնող նոյն իմաստն է՝ ճշմարիտ ու արդարաբան, ասելով՝ «պատմութեան դիտաւորութիւն», նոյնօրէն նկատի ունենալ ու նաեւ ասել՝ «հեղինակի դիտաւորութիւն» կամ հէնց «Մովսէս Խորենացու դիտաւորութիւն»։

Հարկ է նախ ասել, որ հեղինակը կարող է ունենալ պատմութեան բուն կատարումից տարբեր, զանազան այլ խնդիրների առնչութեամբ եւս դիտաւորութիւններ, ուստի եւ աստ կոնկրետացում է, որ խօսքը հէնց պատմութեան գաղափարի դիտաւորութեան, այլ կերպ սաած՝ պատմութեան գաղափարի մտահայեցութեան կամ դիտահայեցութեան մասին է², որ եւ ներկայ է ու ըստ իրեն՝ կերպաւորում ու կատարումի է բերում Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկում բովանդակեալ պատմահայեցութիւնը, պատմագիտութիւնն ու պատմափիլսոփայութիւնը³։ Եւ այնուամենայնիւ, Մովսէս Խորենացու պարագայում որ-

1 Պատմութեան դիտաւորութեան մէկ այլ խումբ առանձնայատկութիւնների մասին տե՛ս ՔՈՉԱՐԵՑՈՆ, Ռ., Պատմութեան դիտաւորութիւնը Ս. Մովսէս Խորենացու պատմագիտական հայեցակարգում, ի Բամբեր Մատեմադարաբի, 2012, հ. 19, 111-140:

2 Անդ, 112-114։

3 Անդ, 114։

չափ կարող ենք ասել՝ «պատմութեան կամ բուն երկի դիտաւորութիւն», նոյնչափ եւ կարող ենք արդարաբանութեամբ ասել՝ «հեղինակի դիտաւորութիւն»։ Ինչո՞ւ է այս հաստատագրումը սկզբ-ը ըունքօրէն կարեւոր ու իմաստալից։

Ժամանակակից փիլիսոփայական հերմենեւտիկայի սաղմնաւորում ներկայացող՝ ֆր. Շլայերմախերի տեսութիւնում հերմենեւտիկան իր նշանակչտային բուն խնդիրն ինքնահասկանում ու սահմանում է ստեղծագործութեան հեղինակային իմաստաւորման, որում եւ՝ հեղինակի դիտաւորութեան, հասկացումը, այսինքն՝ հասկանալ, թէ՝ «ով է ասում», եւ տուեալ ժանրի ու գըրական հոսանքի, կոնկրետ երկի ու ստեղծագործական ժառանգութեան հասկացման խնդիրները ներկայանում են որպէս «հեղինակի անհատականութեան» հասկացման այդ նպատակին նախապատրաստող ու հասունացնող խնդիրներ։

Վ. Դիլթայի հերմենեւտիկայի հայեցակարգում հեղինակի հասկացման խնդիրը նոյնպէս ներկայանում է որպէս կարեւորագոյն ու հէնց նպատակային խնդիր, քանզի հասկանալ երկը, ըստ նրա, նոյնպէս նշանակում է՝ դրա հասկացման խնդրի նշանակչտում հասկանալ հեղինակի դիտաւորութեան ու հէնց հեղինակային իմաստաւորման հասկացումը⁴: Դիլթայի համար, սակայն, այդ խնդիրը հերմենեւտիկայի սկզբունքային ու վերջնանպատակային խնդիր չէ։ Նրա համար վերջնանպատակ է ներկայանում այդ ամէնով հանդերձ հասկանալ ամենայնն իրենում ներառող ու դինամիկօրէն յարատել ծաւալուղ կեանքը⁵, կարելի է ամրագրել, որ ֆր. Շլայերմախերի ու Վ. Դիլթայի հայեցակարգերը երկի դիտաւորութիւնն ու հեղինակի դիտաւորութիւնը ներկայանում են որպէս նոյնական։ Նրանց ըմբռնումների իմաստային տեսադաշտերի որոշ չափով համընկնմամբ՝ ձեւաւորում է ընդհանուր տեսադաշտ, որում Մովսէս Խորենացու պատմութեան առնչութեամբ՝ «նրա երկի դիտաւորութիւն» եւ հէնց «պատմութեան դիտաւորութիւն» ասելով, նոյնօրէն կարելի է նաև ասել՝ «հեղինակի դիտաւորութիւն»։ Այդ դէպքում ո՞րն է այստեղ գժուարութիւն յարուցող խնդիրը։

Փիլիսոփայական հերմենեւտիկայի կայացման մէջ հիմնորոշ ներդրում ունեցող այլ տեսաբանների՝ Հ.-Գ. Գաղամերի ու Պ.

4 ՔՈՉԱՐԵՍՆ, Ռ. Խ., «Բաց հերմենեւտիկայի» խնդրակարգը եւ Վ. Դիլթայի հերմենեւտիկայի հայեցակարգը, ի Վէմ, 2015, թ. 1(49), 32:

5 Անդ, 33-34:

ՈՒԿԵՐՈՐի Հայեցակարգերում հերմենեւտիկայի բուն խնդիրը ու նշանակէտ է առաջադրում՝ հասկանալ ոչ թէ «ով է ասում», այլ՝ հասկանալ «ինչ է ասում», «ինչ է քուն ասուածը»։ Ըստ նրանց հերմենեւտիկայի հայեցակարգերի, հերմենեւտիկայում հասկացման բուն խնդիրը պէտք է ինքնահասկանալ ու սահմանել ոչ թէ հեղինակի, այլ հէնց բուն ասուածի, այսինքն՝ երկի հասկացումը։ Հերմենեւտիկայի հիմնախնդրի այս կերպափոխմամբ՝ հերմենեւտիկայի բուն խնդիրը է ներկայանում ոչ թէ հեղինակին հասկանալը, ուստի եւ հասկացման իրողութեան յանգեցումը հոգեբանական փոխներթափանցման երեւոյթին (Վ. Դիլթայ), արդիւնքում՝ զոգեբանականցնելով հասկացման գիտական տեսութիւն ներկայացող հերմենեւտիկան, այլ՝ հասկացման բուն խնդիրութեան բանորոշ բացայայտումը։ Ահաւասիկ, նրանց ուսմունքներում ձեւակերպւում է հերմենեւտիկայի սկզբունքային մի բանաձեւ։ տեքստի բուն նշանակութիւնը հարկ է տարբերել հեղինակային նկատառումից՝ նախնական իմաստաւորումից, որն իր հերթին կնշանակի նաեւ, թէ՝ «տեքստի դիտաւորութիւնը» հարկ է տարբերել «հեղինակի դիտաւորութիւնը»։ Ըստ նրանց՝ այս խնդրի առնչութեամբ համընդհանուր տեսսակէտի, ստեղծագործութեան արդիւնքում երկն անջատուելով հեղինակից, ձեռք է բերում ինքնուրոյնութիւն, ընձեռում է հնարաւորութիւն՝ իր նշանակութիւնը հասկանալ ոչ անպայմանօրէն հեղինակի նախնական իմաստաւորութեամբ միայն կապանքուածութեամբ, այլ՝ արդէն հեղինակից ազատ՝ իրենում եւ-կամ իրենով բուն ամանող պոտենցիայով ընձեռնուող հնարաւորութիւններով մեկնորշմամբ եւ ունենում ուրոյն «կեանք», այն է՝ ժամանակի ընթացքում կենագործեալ՝ երկի նշանակութենական պոտենցիայի տիրոյթի վրայ հիմնացեալ ու անշեղ բազմայլ մեկնութիւններն ու ըստ այդմ՝ իմաստաւորումները։ Նոյն այս կապակցութեամբ Պ. Ռիկերը գրում է. «Դիլթայի ստեղծագործութիւնը, նյութակ աւելի, քան Շայերմախերինը, լրսաւորում է հերմենեւտիկայի կենտրոնական ապորիան, որ տեքստի հասկացումը բերում է այլ անձի հասկացման օրէնքին, որն էլ իրեն արտայացում է առաջինի մէջ։ Եթէ (հասկացման – Բ. Ք) ակտը հիմքում մնում է հոգեբանական, ապա՝ այն պատճառով, որ պայմանաւորում է մեկնարաննութեան բարձրագոյն նպատակը. ոչ թէ այն, ինչ տեքստն է ասում, այլ՝ այն, թէ ով է ասում»⁶։ Ըստ հերմենեւտիկայի այս տեսաբանների,

կոնկրետօրէն ասելով՝ «պատմութեան դիտառութիւն», հարկ է այն տարբերել «հեղինակի դիտառութիւնց»:

Այս առնչութեամբ նկատենք, սակայն, որ տեքստի բուն նշանակութեան ու հեղինակային իմաստաւորման, ինչպէս նաեւ «երկի դիտառութեան» ու «հեղինակի դիտառութեան» տարբերակման այս սկզբունքին միջնադարագիտութիւնում հարկ է մօտենալ վերապահումով, երբ ուղղակիորէն գործ ունենք սուրբ հայրերի քրիստոնէական ընմունումների ու հէնց իմաստութեան որպիսութեան բացայացուման խնդիրների հետ: Քրիստոնէական իմաստութեան հիմնորոշ սկզբունք է աստուածային ու մարդկային ամենայն իրողութիւնների ուսումնասիրութեան եւ դրանցում՝ նաեւ իր ինքնութեան ու կենսակերպի մասնակցութեան առնչութեամբ, ըստ մարդկային կարողութեան իմացեալ կոչման, ապա եւ՝ ձգտման ու հասողութեան, ի խորհուրդ սրտի, ի միտ, ի բան ու ի գործ ունենալ՝ հասկանալ, մեկնորոշել ու կատարել՝ կենսագործել ոչ ամենեւին եւ ոչ սոսկ աշխարհի իմաստութիւն, այլ հէնց աստուածային իմաստութիւն: Եւ երբեւէ ինքնակամ ու հէնց կամայածին չասել, չպատմել ու չբացորչել եւ ոչինչ՝ որպէս թէ կակութիւն յայտող իմաստ ու խորհուրդ, այլ՝ ամենայնը մտորել ու քննողաբար խորհրդածել՝ հասկանալ ու մեկնորոշել միայն արդարաբանութեամբ եւ ըստ աստուածային շնորհի: Մովսէս Խորենացին գրում է. «Յարմարեալ զամենայն կարգեցից մեզ ի գիրս յայսոսիկ... ոչ ինչ կամաց մտածական եւ ոչ ինչ անպատշաճ ի ամա յօրինելով բան, այլ որ ինչ ի գրոց խոկ. ըստ նմանեացն ապա եւ որ ինչ ի բանից արանց իմաստնոց եւ յայսոսիկ քաշխոհաց. յորոց մեր արդարապէս շանացաք հաւաքել զինագրութիւն»⁷: Պատմահայրն իր պատմութիւնում խուսափում է բուն պատմուղի՝ իւրովի յօրինեալ ու մտացածին եւ պատմումի կերպի՝ սոսկ կամայածին ընտրութիւնից ու իրագործումից, այլ՝ ձգտում Սուրբ Գրերից, իմաստուն այրերից ու նրանց օրինակեալ քաջախոհների երկերից՝ պատմելիքի ու նաեւ պատմողութեան շնորհներով ներկրթեալ ու իմաստնացեալ՝ ճշմարիտ ու բարի եւ այդկերպ՝ ստուգապատում պատմագրութեան: Մովսէս Խորենացու՝ հաւատացեալ եւ քրիստոնեայ սուրբ անձի պարագայում, կարելի է նկատել միախորհուրդ միաբանութիւն նրա հոգու ձգտման, սրտի խորհուրդի, մտքի, խօսքի ու գործի մի-

Cambridge University Press, Cambridge -London -New York 1982, 52.

7 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Երևան 1991, 57:

ջեւ, որին եւ հաղորդ ու ընկալ կարող է լինել ամէն ոք նրա երկում ներկայ ինքնախոստովանութեան տողերի բուն ասելիքի ու հէնց կատարումի ազնիւ ու անկեղծ նոյնականութեանը եւ մէկ-միասնականութեանը հասու գառնալով։ Այսու՝ նրա երկի առնչութեամբ ասելով «պատմութեան դիտաւորութիւն»՝ հարկ է այն ոչ թէ տարբերել, այլ՝ յատակ նոյնական հասկանալ «հեղինակի դիտաւորութեանը»։ Նրա սկզբունքային դիտաւորութիւնն է՝ իր երկից հասկանալ ամենայն հնարաւորը, որ, ըստ աստուածային կամքի, մարդկային բանական անձի գիտական-տեսական ու կենդանական-գործնական զօրութիւններով՝ բովանդակ ու ամբողջական կարողութեանը եւ որպէս այդպիսին՝ իմացողութեանն ու անելքին ներկայանում է որպէս մարդկային ու հէնց հայոց ինքնութեան, կենսաշխարհի, կեանքի ու մշակոյթի, եղելումի՝ ամենայն աւաքինութեան ու բարեկարգութեան առումով բարենշանակ ու նախընտրելի հսկութիւն յայտող իմաստ եւ որպէս այդպիսին՝ հէնց իմաստութիւն։

2. Մինչ պատմութեան դիտաւորութեան բուն հարցի քննութիւնը, հարկ է նկատում ամենայն իրողութեան եւ յատկապէս՝ պատմութեան քննութեան համար եւս հիմնային նախադրեալ ճանաչել տուեալ իրողութեան եւ ուրեմն՝ պատմութեան բուն գոյութեան հարցադրումը, ինչպէս եւ նշում է Դաւիթ Անյաղթն իր աշխատութեան սկզբում⁸։ Ինչո՞ւ է սա սկզբունքորէն անհրաժեշտ ու նաեւ նախընտրելի։ Ի թիւս ամենայն գոյաւորների՝ պատմութիւնը եւս մի գոյաւոր է, եւ պատմութեան որպէս այդպիսին գոյութեան բոլոր առանձնայատկութիւնների մէջ «գոյութիւն ունենալու» յատկութիւնը հիմնային է, քանզի միմիայն իրենով են սկզբունքօրէն հնարաւոր գառնում պատմութեան միւս բոլոր առանձնայատկութիւնների լինելութիւնը որպէս ոչ-կամայածին ու մտացածին, պատրանքային ու կարծեցեալ, այլ՝ արդարեւ, որպէս ճշմարիտ գոյերի շարքին պատկանող եւս մի մարդկային իրողութեան առանձնայատկութիւններ։ Եւ աստ՝ դեռ միայն կարծառած քննելով ու գոնէ նախնականօրէն պարզորոշելով, թէ ինչպիսին է, ըստ Մովսէս Խորենացու պատմութեան գոյութեան անհրաժեշտ մոդուլ (մոդուլը), հարկ է պատմութեան գոյութեան

8 ԳԱ.ԻՒԹ. Ա.ՆՅԱՂԹ, Սահմանմէ իմաստափրութեան – Երկասիրութիւնմ փիլիսոփայականմ, Երևան 1980, 29:

այդ կերպի մէջ յայտնացոյց անել, թէ՝ ինչո՞ւ է, արդարեւ, պատմութեան դիտաւորութեան հարցը հիմնարար ու առաջնային: Քանզի ինչպէս եւ քննութեան արդիւնքում կպարզորշուի խորենացու պատմահայեցակարգի ու պատմափիլսովիայութեան պարագայում, հէնց պատմութեան իդէայի դիտաւորութիւնն է, որ սկզբնաղբում գոյութեան է կոչում ու կենագործում պատմութիւնը: Արդ՝ անհրաժեշտ է նախ՝ սկզբունքային նշանակութիւն ունեցող որոշակի մի չափով պարզորշել Պատմահօր հայեցակէտը պատմութեան գոյութեան վերաբերեալ եւ ապա՝ բացայատելով նաև դիտաւորութեան հիմնարար ներկայութիւնը պատմութեան գոյութիւնում, արդէն այս պարագայում՝ հարցադրել եւ ուսումնասիրել պատմութեան դիտաւորութեան առանձնայտկութիւնները նրա պատմագիտական ու պատմափիլիսոփայեան հայեցակարգում: Այսկերպ հնարաւոր է բացայայտել, որ «դիտաւորութեան հարցադրումն ու բացայայտումը բռնի հետազոտական բնագավառ է մենաւորութիւնը»⁹ արտաքոյ՝ ա priori մի սկզբունք չէ», որն անհասկանալի թէ ինչու ու հէնց որպէս առաջնային՝ կիրառում է որեւէ գործի, գիտութեան կամ արուեստի եւ աստ՝ կոնկրետորէն պատմութեան նկատմամբ, այլ՝ էականօրէն անհրաժեշտ ու նախընտրելի պիտոյականութեամբ է «դիտաւորութիւնը» գիտամեկնողական պրակտիկայում (էկզեկետիկայում) եւ մեկնութեան գիտակարգում (հերմենեւտիկայում) որոշարկում որպէս հիմնորոշ սկզբնահարց ու պատասխան-իմաստ, որ եւ ներկայանում է որպէս առուեալ մարդկային գործի ու նաև պատմութեան գոյութեան իսկութիւնը յայտող իմաստ ու իմաստութիւն: Հնարաւոր է դաւնում նաեւ բացայայտել, որ էկզեկետիկայի ու հերմենեւտիկայի ողջ պատմութեան մէջ հեղինակի ու ընթերցող մեկնաբանի ոչ ինքնակամ՝ կամայածին ու հէնց մտացածին, եւ ոչ էլ պատահական մտածումով է «դիտաւորութիւնը» դարձել հիմնորոշ սկզբնահարց: Հետազատութեան ուղին այսկերպ սկզբնաղբելով ու իրագործելով, հնարաւոր է դառնում հասկանալ, որ «դիտաւորութիւնը» ուսումնասիրուող «գոյի գոյութեան» կերպին (մողուսին) եւ աստ՝ «մարդկային մտքի, խօսքի, կամ գործի» գոյութեանն աղեկուած «մեթոդի» անհրաժեշտ ու նաեւ նախընտրելի հարցադրում ու պատասխան-իմաստ է, որի մեկնորոշումը հնարաւորու-

9 ՔՈՉԱՐԵԱՆ, Ռ., Պատմութեան դիտաւորութիւնը Ս. Մովսէս Խորենացու պատմագիտակամ հայեցակարգում, ի Բամբեր Մատենադարանի, 2012, հ. 19, 114:

թիւն է ընձեռում հասկանալ ու յայտորշել ուսումնասիրուող մարդկային կեանքի ու մշակոյթի ամենայն գործերի՝ մտակերտ, հոգեկերտ ու ձեռակերտ աւանդութեան, կոնկրետորչէն՝ պատմութեան եւ հէնց պատմագիտական ու պատմափիլիսոփայական հայցակարգի բուն կատարումի իսկութիւնն ու անխակութիւնը:

Պատմութեան գոյութիւնը Մովսէս Խորենացին տալիս է տարբեր բնորոշումներ: Հսաւ նրա, գրել պատմութիւն՝ կնշանակի «կարգել զիշատակս բանից»¹⁰ կամ «յարձանագրութիւնս բանից»¹¹, «մատենագրել»¹²: Պատմութեան գոյութիւնը բացօրոշւում է նաեւ որպէս «իրաց յիշատակ»¹³: Այդ բնորոշումներում սկզբունքօրէն նկատուած՝ ներընդգրկուած ու կազմորոշելի են հայոց կեանքի էական իրադարձութիւնների ու գործերի որպիսութիւնը հիմնող իմաստի ու բնութեամբ բանականի յղուածութիւնը¹⁴ մարդուն՝ հեղինակին ժամանակակից ու նաեւ ապագայ սերունդների ամենայն «ընթերցաւէր»-ին¹⁵ եւ «ուսումնասէր»ին¹⁶:

Իմ առաջին մենագրութիւնում արդէն առիթ եմ ունեցել ասելու, որ պատմական աւանդութեան եւ պատմութեան որպէս այդպիսին գոյութեան համար հիմնարար՝ «յղուածութեան» այս գործօնը կենտրոնական իր նշանակութիւնն է բացայատում նաեւ ժամանակակից հերմենեւտիկայի տեսաբանների խորհրդածութիւններում եւ հէնց փիլիսոփայական հերմենեւտիկայի ուսհվիրայ՝ Հ.-Գ. Գաղամերի հայեցակարգում¹⁷: «Յղուածութեան» գոր-

10 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Երևան 1991, 6, տ. 11:

11 Անդ, տ. 15:

12 Անդ, 10, տ. 19:

13 Անդ, 7, տ. 12:

14 Յղման եւ իրաբանից ընթերցողի համար «ասելիք» պարունակող էական առանձնայատկութեամբ է պայմանաւորուած այն, որ Ա. Ալեքսանեանը Խորենացու պատմութեան համար կառուցուածքային տեսակէտից որպէս հիմնարար է դիտում համակալից իրադրութիւնը եւ պատմութիւնն ամբողջովին մեկնարանում որպէս ուղերձ (Ա.Լ.ԵՒՍԱՆԵՍՆ, Ա., Հայ միջնադարեամբ համակը, Երևան 1997, 41-57):

15 «Խսկ դու, ո՞վ ուշիմ ընթերցաւէրդ, հայեաց ... եւ զարմացի՛ք» (ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Երևան 1991, 17 (գլուխ Ե., տ. 12-14)):

16 «...ո՞վ ուսումնասէր դու եւ յայսոսիկ զմեզ աշխատեցուցանող» (Յոյն տեղում, 22 (գլուխ Զ., տ. 11)):

17 ՔՈՉԱՐԵԱՆ, Ռ., Համս-Գորգ Գաղամերի փիլիսոփայական հերմենեւտիկան, Երևան 2006, 116-123:

ծօնի վերաբերեալ Գաղամերի խորհրդածութիւնները էականօրէն նշանակալի են պատմութեան որպէս այդպիսին գոյութեան եւ Խորենացու պատմագիտական հայեցակարգի իսկութեան հասկացմանն ու մեկնողաբար բացորչմանն ուղղուած հերմենեւտիկական այս մտորումների համար՝ ընձեռելով մտքի տեսադաշտ (Հորիզոն) ու մեթոդաբանական հիմք, ուստի եւ անհրաժեշտութիւն է նկատւում փոքր-ինչ անդրադարձ կատարել նրա «Փիլիխոփայական հերմենեւտիկայի» հայեցակարգում «պատմութեան գոյութեանն» առընչուող խորհրդածութիւններին:

Հ.Գ. Գաղամերի հետ համաձայնուելով՝ հարկ է նկատել, որ այդ «յորուածութիւնն» է, որ գոյացնում է պատմութիւնն ու պատմական աւանդութիւնը (предание): Ինչո՞ւ: «Յորուածութեան» հիմնորոշ գործօնն է մշակոյթը, որում եւ՝ գրութիւնն ու պատմութիւնը, հաստում որպէս աւանդուած ժամանակակիցներին ու սերունդներին, իսկութեան ու իմաստութեան խորհուրդի ուսումնասիր ամենքին եւ այդկերպ՝ դարձնում աւանդութիւն: Մը շակութային, որում եւ՝ գրային, պատմական, աւանդութիւնը որպէս այդպիսին կայացնող հիմնարար գործօնը «յորուածութեամբ» լինելն է ամենայն «ընթերցասէրի» եւ «ուսումնասէրի», եւ այդկերպ ուղղուածութիւնն է, որ ընձեռում է ներկայում անցեալի ընկալումը որպէս ոչ անցած, վերջացած եւ ներկայի համար ոչ նշանակալի: Ընդհակառակը, պատմական աւանդութիւնն իր այդ բնոյթով սոսկ անցեալինը չէ, այսինքն՝ անցած մի բան չէ, այլ իւրաքանչիւր «այժմեան» ժամանակին իր սկզբունքային յուուծութեամբ՝ այն միշտ սերունդների համար ներկայ է, լինելով նրանց համար էական:

Իսկ «յորուածութեան» հիմնարար այս գործօնը մշակութային ու պատմական ամենայն աւանդութեան եւ հէնց պատմութեան գոյութիւնը ինչպիսի՞ ներկայութեան ու համացման է հնարաւորում «ընթերցասէր» եւ «ուսումնասէր» ամենայն անձանց: Ըստ Գաղամերի, մշակութային ու հէնց պատմական աւանդութիւնը մեզ յորուած ասելիք է, որում ի յայտ է դարձել իրողութեան անթաքոյց լինելութիւնը՝ անթաքչութիւնը (aleteya): Մշակութային, որում նաեւ պատմական, գրական..., աւանդութիւնը որպէս այդպիսին էացնող ու հէնց էական իւրայատկութիւնը, ըստ նրա, մեզ «յորուածութիւնն ու դիմելն» է, եւ հումանիտար ու հէնց պատմական գիտութիւնների «քան ու գործի» համար, արդեօք, չի՞ կարելի ասել նոյնը, ինչը եւ՝ աւանդութեան բովանդակութեան վերաբերեալ, այն, որ նրանց նշանակութիւնը կարող

է հասկացման մատչել հէնց դիմելու հիմնային գործօնով պայմանաւորուած¹⁸: Ասուածը կիրառելով «պատմութեան» նկատմամբ, կարելի է ամրագրել, որ պատմութիւնը նախկին իրադարձութիւնների ու գործերի անթաքոյց գոյութիւնը կամ անթաքչութիւնը եւ հէնց իսկութիւնն է բացայատում կամ գուցէ միայն ակնարկում ընթերցող ներկային՝ հնարաւորելով հասկացում: Պատմուածի մէջ անցեալում տեղի ունեցած եղելութեան անթաքոյց լինելութիւնը, որպէս իսկութիւն ու հասկացուած իմաստ, ուղղուած է, պատմումով իսկ առաքուած է սերունդներին եւ նրանց ներկայ ժամանակին՝ հասկացման ու նրանց կեանքում ներկայութեան: Պատմութիւնը հասկացման ձգտող մարդկային կարողութեանը յայտնում ու իրօք ներկայ է դարձնում, այսու եւ՝ ընթերցման իւրաքանչիւր ներկայում կայացնում եղելութեան անթաքչութիւնը եւ բուն իսկութիւնը յայտող իմաստն ու իմաստութիւնը:

Հասկացման միջոցով նախնեաց ու սերունդների, նրանց մտքերի, խօսքերի ու գործերի միջեւ հաստատում է որոշակի կապակցուածութիւն, յաղթահարուում է անցեալի ու ներկայի տարանջատութիւնը եւ դրանց միջեւ հնարաւորում ու հէնց հաստատում որոշակի միասնականութիւն: Այդ կապակցուածութիւնն ու միասնականութիւնը կայանում է իմաստային հենքի վրայ, եւ հասկացմամբ, ըստ չութեան, «իիւսում» է պատմականութիւն: Հասկացումը ներհիւսուած է պատմութեանը՝ որպէս այն բարկացնող անհրաժեշտ բաղադրիչ: Ահաւասիկ, պատմութիւնն իր այդ յուուածութեան բնոյթով ոչ թէ սկզբունքօրէն անցեալ եւ այդ բառի բուն իմաստով անցած, ներկայում բացակայ ու ներկայից կտրուած մի բան է, այլ՝ այն, ինչը միացնում է անցեալն ու ներկան:

Պատմութեան գոյութեան Խորենացու վերոբերեալ բնորոշումներից հասկանալի է, որ ըստ նրա պատմահայեցակարգի, ընդհանրապէս՝ պատմութեան ու կոնկրետօրէն՝ հայոց պատմութեան անհրաժեշտ ու նախընտրելի գոյութիւնը պատմագրութիւնն է: Ինչպէս եւ նշում է Լեւոն Զէքիեանը, ըստ Խորենացու մօտեցման, պատմութիւնն առաջնահերթօրէն ու լիովին պատմագրութիւն է, գրով արձանագրութիւն¹⁹:

18 ГАДАМЕР, Х.-Г., *Истина и метод*, М. 1988, 335:

19 ZEKIYAN, B. L., *L'«Idéologie» nationale de Movsés Xorenac'i et sa conception de l'histoire*, ի Համբեկ Ամսօրեայ, Վիեննա 1987, 477:

Պատմութեամբ անհրաժեշտօրէն ու նախընտրելիօրէն ձեռք բերելի իմաստութեան մասին Պատմահայրն արտայայտում է հէնց իր երկի սկզբում Հայոց աշխարհի նախնի ու նաեւ ժամանակակից հարուստների ու իշխանների անհոգութիւնը նշաւակելով, որոնք իմաստութեան օժանդակութիւնը հայոց կեանքի ներկայում ու ապագայում խորհելու ու կենագործելու եւ այդկերպ՝ այլոց եւս կարելութիւն ստեղծելու դիտաւորութեամբ՝ չպատուիրեցին իմաստուններին գրել ազգի ու նախնեաց մեծերի առաքինութեան ու արժանի գործոց պատմութիւն²⁰: Եւ ընդհակառակը, ի տարբերութիւն հայոց իշխանների ու հարուստների այսկերպ անիմաստասէր վարուց, նաև զրուատում է այլոց՝ քաղդէացինների, ասորինների, եղիպատացինների եւ յատկապէս յոյնների ու կոնկրետօրէն նաեւ Սահակ Բագրատունի իշխանի հոգածուխոհականութիւնը՝ միտքը, կամքն ու պիտոյից օժանդակութիւնն՝ ի գործ մատենից ու հէնց պատմագրութեան, որով եւ մարդկանց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի ներկայում ու ապագայում իմաստութեան կենագործման²¹:

3. Խորենացու պատմահայեցակարգում պատմութիւնն իր դիտաւորութեամբ եւ ըստ այդմ՝ կերպարանմամբ ու կատարումով ներկայանում է ոչ որպէս «դեպքերի պատմութիւն», այլ՝ «իմաստների պատմութիւն», ընդ որում, ոչ կամայածին ու պարանքային, կարծեցեալ ու թուացեալ իմաստների, այլ՝ հէնց իսկութիւն յայտող իմաստների պատմութիւն եւ ուրեմն՝ նաեւ կութիւն յայտող իմաստների պատմութիւնը պատգանդակեալ իմաստութեան խորհուրդների պատգանցում բովանդակեալ իմաստութեան խորհուրդների պատմութիւն: Քանզի Խորենացին տարբեր այլ պատմիչների երկերը, որպէս իր «Պատմութիւն Հայոց» երկի համար անհրաժեշտ պատմական աղբիւրներ, քննութեան առնելով եւ դրանցում միեւնոյն եղելութիւնների որպիսութեան ու կայացման կարգի վերաբերեալ պատումներում յաճախ իմաստային փոխզանազանութիւնն կատելով, ոչ ամենայն պատմուղն ու պատմումի կերպն է ուրակում որպէս «արդարաբան» ու իրեն «հաւատարմացնող»՝ իսկութիւնը յայտող իմաստ ու հէնց իմաստութեան խորհուրդ արտայայտող: Իր քննախորհրդածութեամբ նա հասկացման ու մեկնորշման դիտաւորութիւն ունի բացայայտել հայոց կեանքի էականորէն նշանակալի եղելումի իրադարձութիւնների ու մարդ-

20 ՄՈՎ.ՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ, Պատմութիւն Հայոց, Երևան 1991, 6, 9-10:

21 Անդ, 6-12:

կային գործերի, բարենշանակ ու կոնստրուկտիւ ու չարանշանակ ու դեմարուկտիւ կենսակարգի իսկութիւնը յայտող իմաստը, հետամուտ լինելով բուն նշանակէտում բացորոշել այդ իմաստներում բովանդակեալ իմաստութեան խորհուրդները: Յիրաւի, բուն իսկութիւնը յայտող իմաստների անհրաժեշտ ու նախընտրելի կոչումն է՝ իրենցում եւ-կամ իրենցով յայտնացոյց անել իմաստութեան խորհուրդներ: Այս առնչութեամբ կարելի է նաեւ յիշատակել, որ Մ. Աբեղեանն իր աշխատութիւնում քննողաբար վերաշարադրելով Պատմահօր ինքնակենսագրական միտքը Ալեքսանդրիայում «զօրութիւնս պէսպէս իմաստից» ուսանելու մասին, այդ բառակապակցութիւնում «իմաստ»ը յունարէն «սոփիա» բառի թարգմանութիւն նոյնորոշելով՝ մեկնում է որպէս «իմաստութիւն»²²:

Իսկ իմաստների՝ այս աշխարհում ու հէնց այս կեանքում կայուն ու տեւական գոյութիւնը հնարաւորում է որեւէ կերպ ամրակայմամբ, որի պատմառով եւ՝ Խորենացու պատմագիտական ու պատմափիլիսոփիայական հայեցակարգում ընդհանրապէս՝ պատմութեան ու կոնկրետօրէն՝ հայոց պատմութեան անհրաժեշտ ու նախընտրելի գոյութեան մողուալը հէնց պատմագրութիւնն է: Քանզի պատմագրութիւնը մարդկանց ազգերի ամենայն սերունդներին հնարաւորութիւնն է ընձեռում ու նաեւ նպաստում հաղորդակից դարձնել նախնեաց կեանքում կերպացեալ ու նաեւ բովանդակեալ իմաստութեանը եւ այդկերպ՝ մէկ ազգի սերունդները, բազմայլ ազգերը, պատմական ու ներկայ քաղաքակրթութիւնները, ողջ մարդկութիւնը հասունացնել հոգեւորութեամբ ու հէնց իմաստութեանը միասնութեան կատարելութեան: Եւ ըստ Մովսէս Խորենացու, պատմութիւնը անհրաժեշտ ու հէնց նախընտրելի պիտոյականութեամբ գոյութիւն ունի եւ աչ'տք է գոյութիւն ունենայ մարդկային ինքնութեանն առ իմաստութիւն ու ազատութիւն հոգե-, կենսա- խրատական ու կրթական կոչ մամբ եւ ուրեմն՝ իր այդ կոչմանը համապատասխան դիտառութեան, կերպարանման ու կատարումի իսկութեամբ:

4. Մշակոյթի պատմութեան մէջ ոչ եզակի կամ հազուադէպ, այլ՝ բազմիցս կարելի է նկատել զանազան ուսմունքների նշանակալի ազգեցութիւն եւ-կամ հետեւողական արդիւնագոր-

22 ԱԲԵՂԵԱՆ, Մ., Հայոց հիմքականութեամ պատմութիւն – Երկն, հա. Գ., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան 1968, 279:

ծութիւն պատմական աշխատութիւններում։ Այդպիսի ուսմունքները եղել են բազմազան եւ հիմնականում միմեանցից տարաբաժանելի են իրենց երկտեսակ բնոյթով՝ մետաֆիզիկական հայցակարգեր եւ հակամետափիզիկական ու հէնց էմպիրիկ հիմքի վրայ կառուցուած պատմութեան տեսութիւններ։

Պատմագիտութեան կայացման ու նաեւ բովանդակ մշակոյթի պատմութիւնից արդէն իսկ յայտնի են այնպիսի ուսմունքներ, որոնք պատմութեան՝ որպէս էմպիրիկ գիտութիւն բնորոշման տեսակիտից դիտուել են իրեւ արտաքոյ հիմք ունեցող ու համընդհանրութեան պոտենցիան ներյայտող մետափիզիկական հայցակարգեր։ Յայտնի են նաեւ այնպիսիք, որոնք դիտուել են բուն պատմութեան ֆենոմենի վրայ հիմնացեալ ու այն բացորոշող, թէեւ աւելացնենք՝ պատմութեան սոսկ բաղադրակազմութիւնը եւ այլեւս ոչ իսկութիւնը բացայացող, հակամետափիզիկական ու էմպիրիկ հենք ունեցող պատմութեան տեսութիւններ՝ պատմութեան ամբողջական եւ կարեւոր բաղադրիչը այս կամ այն չափով հիպոստագի ենթարկող (գերադրող) իրենց ինչպէս կոնկրետ գործաւնութեամբ, այնպէս էլ՝ ողջ տեսութեան բնոյթն առանձնայատկող ամբողջական կատարումով։ Այլազան մետափիզիկական ուսմունքների՝ ներգործուն, իսկ պատմութեան տեսութիւնների՝ ներհիւս, ներկայութիւնը պատմական տեքստերի բովանդակութիւնում՝ տեսանելի է եւ՝ պատմութեան դիտարութեան, եւ՝ կերպարանման, եւ՝ կատարումի բովանդակ ու ամբողջական ինդրակարգում, որ եւ՝ ի յայտ ու իմանալի է պատմութեան հիւսման բոլոր բաղադրատարր խնդիրների՝ եւ՝ նկատառեալ պատմելիքի ընտրութեան սկզբունքում, եւ՝ բուն ու ամբողջական պատմելիքում (նաեւ նկատառեալ պատմելիքին ոչ լիակատար նոյնական ու այս առումով՝ համարեա միշտ ոչ-ամբողջական՝ հեղինակի կողմէց պատմուածում եւ նոյնիսկ պատմուածին ոչ ըստ ամենայնի նոյնական՝ ընթերցողին տուեալ ներկայ ժամանակում տեքստով (իսկ պատմութիւնը) բացորոշելիք իմաստի, եւ՝ ըստ այդմ պատմումի կազմակերպման եղանակի, կոնկրետ լուծումներում²³։

23 Վերոասացեալին է մասնաշափօրէն առնչութ ու կոմերես օրինակներով պարզորոշում Հ. Գերգեանի միտքը. «Բոլոր յայտնի դասական պատմափիլիսոփայական ուսմունքները կառուցուած են ըստ այս. դրանք վերցնում են մարդկութեան պատմութիւնը ամբողջութեամբ՝ մի որոշակի գաղափարի տեսանկիւթից եւ որպէս ինչինչ ելակետային սկզբունքների ծա-

Կարելի է ասել, որ նրա երկում ներկայ է ըստ քրիստոնէական իմաստավիրութեան կազմակերպուած բանական հոգու իմացականութեան բացութիւն, հոգեւոր տեսանութիւն ու իմաստային տեսադաշտ եւ ըստ այդմ՝ հայոց կեանքի եղելումի իսկութիւնը յայտող իմաստի ու հէնց իմաստութեան խորհուրդի՝ ուղղաբանութեամբ եւ երեմն այլաբանութեամբ բացօրոշում, «եւ այդ ամենինով ի յայտ է, որ Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատութիւնում առկայ է քրիստոնէական պատմափիլիստիայութեան կուր հայցակարգ»²⁴: Եւ նրա պատմութեան դիտաւորութիւնն է՝ հայոց կեանքի եղելումի իմաստապատումով ժամանակակիցների ու սերունդների հասկացման ձգտմանը մատչելի դարձնել իմաստութիւն՝ ի նպաստ նրանց ինքնութեան ներքին ու արտաքին կեանքի բարեկարգութեան ու փրկութեան:

5. Նրա պատմութեան դիտաւորութեան մէկ-միասնական իմաստն ի յայտ է կացուցանուում (իմա՝ ընթերցող մաքի տեսանութեանը «յանդիման կացուցեալ»՝ հասկացման կարողութեանը մատուցեալ է դառնում) աշխատութեան ողջ հիւսուածքում: Պատմութիւնը Մովսէս Խորենացու համար պատմուող իմաստից զատ, այլահիմն ու այլիմաստ մէկ այլ բան չէ: Այն սոսկ միջոց չէ, որպէս թէ ինքնին աննշանակ, որ եւ նշանակալիութեան է հնարաւոր միայն պատմութեան հիւսուածքից արտաքոյ մէկ այլ բանի չնորհիւ²⁵: Այն կամայական ընտրութեամբ՝ որեւոր միջոց

ւալում, եւ դրան համապատասխան կառուցում են մի կաղապար, որի մեջ տեղաւորում են մարդկութեան ամբողջ պատմութիւնը: Այդ կերպ են ստացում «պատմութեան ժամանակաշրջանները» (Վիկո), «պատմական աշխարհները» (Հեգել), «պատմական ըթքացարշանները (ստալինները)» (Կոնι), «պատմութեան դարաշրջանները (Էպիխանները)» (Ռամկև), «հասարակական-տնտեսական ֆորմացիանները» (Մարքս), «մշակոյնների տիպերը» (Շպենգլեր), «քաղաքակրթութիւն-հասարակութիւնները» (Թոյների) եւ այլն, որոնց մեջ համակարգուում, դասակարգուում, տեղաւորուում է էմպիրիկ պատմական նիւթի իրական բազմազանութիւնը» (Գէորգիւն, Հ. Ս., Փիլիսոփայութիւն. Պատմութիւն. Մշակոյթ, Երեւան 2005, 267-268):

24 ՔՈՉԱՐԵԱՆ, Ռ., Պատմութեան դիտաւորութիւնը Ս. Մովսէս Խորենացու պատմագիտական հայցակարգում, ի Բամբեր Մատեմադարամի, 2012, հ. 19, 117:

25 Մասնաւորաբար, պատմագիտութեան մէջ բազմիցս արծարծուած մի թիւր կարծիքի համաձայն, նրա երկի նկատմամբ իրացործուում է «պատմութեան կողմնակալ միտումնաւորութեան» վերագրութիւն, ըստ որի՝ Բագրատութիւն

եւ Մամիկոնեան նախարարական տների ներքին «շահերից» բխող մրցակցութեամբ պայմանառութեած, Պատմահայրն իր տեխսուում իրեւ թէ քոյլ է տալիս կամայականութիւն՝ նշմարտութեանը ոչ աղեկուատ, այլ՝ նուզութեամբ ներկայացնելով Մամիկոնեանների գործերն ու դրանց նշանակութիւնը հայոց կեանեում: Սակայն, բանն այն է, որ արդէն կար Փաւստու Բուզանդի պատմութիւնը, որում պատմութեան տեսանութեան, պատմելիքի ընտրութեան ու պատմումի վարդապետական եղանակի այլ՝ առանձնայատկութիւններով այդ գործերն արդէն ներկայացնուած էին առաւել մանրամասնութեամբ: Միշնադարեան քրիստոնէական գրականութեանը, որպէս կանոն, յատուկ է ընթանարական դասանութեան շրջանակներում ասուող նշմարտութիւնների փոխլրացչականութիւն եւ ոչ ամենեւին հակասութիւն: Խորենացին հայոց ամբողջական պատմութեան շարադրման դիտարութեամբ եւ իր երկն ամփոփ աւարտին հասցնելու համար անհրաժեշտ սահմանափակումների ու նաև այլ պայմանների սղութեան ստիպողականութեամբ՝ առաւելապէս պատմում է այն, ինչն ամբողջականութիւն է հաղորդում հայոց պատմութեանը, ուստի եւ ընթերցողն իր երկում բովանդակեալ ասելիքի ու այլ պատմիչների պատմութիւնների փոխլրացչականութեամբ հենարաւորութիւն կարող է ունենալ հասու լինել հայոց պատմութեան միասնական հայեցման ու գիտութեան: Պատմահօր երկին «կորլինակալութիւն» վերագրող այդ միտքն իր բնոյրով զուտ կարծողական է, եւ նոյնիսկ աւելիք՝ նկատելի է, որ Սովուս Խորենացին իր պատմութիւններում, ընդհակառակը, արդարաբան է իշխանական տոհմերի նկատմամբ իր հաւասար վերաբերմունքով, երբ ոչ միայն Բագրատուննեաց, այլև ամենայն իշխանական տոհմի սկզբնաւորման հանգամանքներից զատ, որպէս կանոն, նրանց գործերի մասին պատմում է հիմնականում այնքանով, որքանով դրանք ընդեկուուած են քագաւորական տոհմի ու հայոց կեանեիք կենտրոնական ու առանցքային, ընդհանուր ու էական հշանակութիւն ունեցող իրադարձութիւնների հետ, ինչպէս նաև կարեւոր են հաւաստիութեան եւս մի վկայութիւն լինելու տեսանկիւնից եւ չի պատմում իր առաջադրանքային դիտարութիւնից դուրս եւ միմիայն մասնաւոր իշխանական կեանեի եւ տոհմի պատմութեան շրջանակներում նշանակալի եղելութիւններ, ինչպէս հետագայ դարերում հայ այլ պատմիչներ: Խոյնօրէն նաև Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների եւ հայոց դարձի ու քրիստոնէութեան ընդունման մասին Պատմահայրն անդրադառնում ու վերապատմում է զուտ ընտրովի եւ ոչ ամենայն մանրամասնութեամբ, բանզի կար արդէն Ազգաբանգեղոսի պատմութիւնը, որին եւ յդում է Խորենացին այդ իրադարձութիւնների ամենայն հանգամանքներին հասու լինել ձգուող «ընթերցասերին» եւ «ուսումնասէրին»: Խոկ թէ ինչու չի յդում Փաւստու Բուզանդի պատմութեանը, ըստ Գ. Սարգսեանի, պատմառաբանում է այդ սկզբանալիքիր ժամանակական առումով խիստ մերձակայութեամբ (ՍԱՐԳՍԵԱՆ, Գ. Խ., Մովսէս Խորենացու «Հայոց Պատմութիւնը» (Երևան, 1991) – Պատմագիտական Հետազոտութիւններ, Երևան 2006, 29): Նրան բացէիրաց չլինը

եւ զուտ գործիք չէ, ի թիւս այլ հնարաւոր ու բազում ինքնին աննշանակ միջոցների կամ գործիքների, պատումակերպ ասման բերուղ բազմարովանդակ իսկութիւնից ու իմաստութեան խոր-հուրդից տարասեռ, առանձին ու ծածուկ, ուրոյն այլ եւս ի-մաստներ հաղորդելու ու կողմնորոշումներ արմատաւորելու հա-մար: Նրա պատմութիւնը եւ ասելիքը կամայածին չէ, ինչպէս եւ ինքն է ասում²⁶:

Պատմութիւնն ինքնին նշանակալի է եւ նրանում ներքին կարգաւոր կապակցուածութեամբ՝ ուղղակի ու բառացի իմաստ-ների հետ մէկտեղ եւ դրանցում իսկ պահեալ՝ ներկայ են նաեւ երեխն այս կամ այն չափ թաքուցեալ եւ այլաբանութեամբ բա-ցայատելի հոգեւոր իմաստներ՝ համատեղ կեանքում մարդուն որպէս «հոգի» կեցուցանող ու բարոյական կենսակերպի կատա-րելագործող իմաստութեան խորհուրդներ: Ուստի հարկ է նաեւ ամրագրել, որ հոգեւոր այդ իմաստներն ու նաեւ դրանք որպէս այդպիսին հիմնող հոգեկեցոյց ու կենարար իմաստութեան խոր-հուրդները, Պատմահօր նախընտրելի ընթերցողի՝ խոնարհու-թեան առաքինութեամբ միայն կայացող «ընթերցասեր» եւ իմաս-տութեան «ուսումնասեր» բացութեանն ու հէնց հասկացման սի-

վարկածարար հնարաւոր է հասկանալ նաեւ այլ պատճառարանութեամբ: Պատմահայրն առաւել դրուատանելով և ինք ուղղակիօրէն նշում է նշմար-տուրեան «հաւատարմացեալ» պատմիներին, ուստի իր համար սկզբուն-քային հշանակուրին ունեցող՝ նշմարտուրեանը գիտացեալ և այսկերպ՝ գիտական ու ոճով պատմումի խնդրում նա, ինչպէս և Ղազար Փարպեցին, Փաւատոս Բուզանդի մատեանում առկայ ոչ բնագրային ու հարազատ, այլ՝ խորք շարագրութեամբ դրշմեալ որոշ եղելութիւնների առնչութեամբ (ՂԱԶԱՐՍՅՅ ՖԱՐՊԵՑԻՐՈՅԹ Պատմութիւն Հայոց, Երեւան 1982, 12) գուցէ և հասկացել ու իմանալ է հնարաւորել, ի համեմատ նշմարտուրեան, թիւրու-թեան ու թիւրեան որևոր չափով առաւելութիւն: Եւ պէս է ասեւ, որ այդ ժամանակաշրջանում նման տեսակէտի գյուրեան, ինչպէս նաեւ Փաւատոս Բուզանդի մատեանում որոշ «իրաց և գործոց» վերաբերեալ խորք շարագրութեան առկայութեան հնարաւորութեան մասին մենք ու-նենք վկայութիւն Փարպեցու պատմութեան սկզբնամասում «Որում երկ-րորդ գրոցն անուանեն զուն պատմագիր, կոչեցեալ Փաւատոս Բուզանդա-ցի. և վասն զի կարգելոցն առ ի նման ի տեղիս ուրեմ կարծեցին ունանէ (ընդգնումը՝ Ռ. Ք.) բամբ ինչ ոչ յարմարք և դիպորք, որպէս առաջնոյն նշմարտարանութիւն, Ագարանգեղոսն կոչեցելոյ՝ երկուացեալ հարկաւո-րին չասել զայնպիսի անպատշան կարգումն Բիւզանդացւոյ (ՂԱԶԱՐՍՅՅ ՓԱՐՊԵՑԻՐՈՅԹ Պատմութիւն Հայոց, Երեւան 1982, 10):

26 ՄՈՎԱՐԵՍ ԽՈՐԵՆԱԾԻ, Պատմութիւն Հայոց, Երեւան 1991, 57:

րուն ու ձգտումին ներմուտ ու մատչելի են դառնում «սովորական» սպասումի նկատմամբ անուղղակի եւ այս առումով՝ «անսովոր» նշանակալիութիւն ու իսկութիւն բացայայտող իրենց «աման» բազմաբովանդակութեամբ։ Մովսէս Խորենացին պատմութեամբ՝ ուղղակիօրէն ու նաեւ այլաբանօրէն, որպէս «ասելիք» եւ, ըստ կարողութեան, «ասուած» կամ «ասուող» եւ այդ ամէնում որպէս մէկ-միասնական իմաստ ու իմաստութիւն, հաղորդում է հէնց այն, ինչը կարելի է հասկանալ ու բացորոշել որպէս իսկ պատմութեան սկզբունքային դիտաւորութիւն։

6. Հստ էութեան, ինչպիսի՞ մտայնութեամբ է համակուած Խորենացին։ Կարելի՞ է, արդեօք, ասել, թէ նա դիտաւորութիւն ունէր պատմել կեանքի գուտ փոփոխականութիւնը եւ ուստի՝ պատմել, որպէս փոփոխական, իրական փաստերի եւ դրանցում իրադարձութիւնների ու գործերի, հերթափոխն ու պատճառահետեւանքային կապակցուածութիւնը։ Արդեօք, ըստ նրա, պատմութեան կոչում եւ այդ կոչման իդէան տեսանող դիտաւորութիւն է՝ պատմելով փոփոխութիւններ եւ դրանց ընթացք, պատմել հէնց փոփոխութիւնների դինամիկան, որի կայացմամբ եւ՝ իր որպիսութեան մէջ է հաստատուել ժամանակակից ներկան։

Այս հարցերի ոչ ամբողջական, այլ՝ մասնակի բովանդակութեան առնչութեամբ Ա. Գուրենիչի պատասխանը հետեւեալն է. «Իրականում մենք ուսումնասիրում ենք անցեալի պատմութիւնը ոչ միայն հասկանալու համար, թէ ինչպէս է նրանից առաջացել ներկան, այսինքն՝ ոչ միայն այսպէս ասած՝ նպատակարանօրէն»²⁷. Կարելի է, սակայն, խօսի շարունակութիւնից նկատել, որ նրա հայեցակարգում ամենեւին չի ժխտում ընդհանրապէս՝ պատմութեան եւ մասնաւորապէս՝ Մովսէս Խորենացու պատմութեան նպատակարանական լինելու վերոնշեալ սկզբունքային առանձնայատկութիւնը, այլ՝ միայն նպատակարանութեան սույն ուղղագիծ ու պարզունակ մեկնարանութիւնը։ «Պատմութեան տարրեր դարաշրջանների հանաչողութիւնը, այդ բուռմ և՝ հեռաւորների և գուցէ՝ մեր ժամանակի հետ ուղիղ ու բացայայտ չկապուածների, հնարաւորութիւն է տալիս տեսնել մարդկութեան մէջ ինչպէս միութիւն, այնպէս էլ՝ բազմազանութիւն։ Յայտնաբերելով կրկնողութիւն պատմութեան մէջ, բախուելով բոլոր նոյն մարդկային պահանջմունքների ու դրսեւորումների հետ, մենք առաւել խորն ենք հասկանում հասարակութեան կառու-

ցուածքն ու գործառնութիւնը, նրա շարժման օրէնքները: Իսկ բախուևելով պատմութեան այլ ժամանակաշրջաններում, կամ՝ այլ ժաղավարութիւններում, մշակութային տարածաշրջաններում՝ մարդու կենսակերպի տարրերութիւնների ու բազմազանութիւնների հետ, մենք առաւել ճիշտ ենք հասկանում մեր սեփական ինքնակեցութիւնը, մեր տեղը համաշխարհային-պատմական գործընթացում: Այսպիսով, հաւասարապէս անհրաժեշտ է ընդհանուրի եւ անհատականի, միուրեան եւ բազմազանութեան գիտեցում (ընդգծումները՝ Ռ. Ք.):»²⁸:

Հաստ Խորենացու, ընթերցող ու հասկացման ձգտող իւրաքանչիւր՝ ներկայի՝ անցեալին անդրադառնալու գործօն եւ ուրեմն՝ պատմուող բովանդակութիւնում նշանակալի կարող է դիտուել ոչ միայն նոյնականն ու այդկերպ միայն ընդհանուրը եւ նրա որպէս այդպիսին եղելումի «ինչ»ն ու «ինչպէս»ը՝ գորութիւնն ու կարգը եւ ապագայ հնարաւորութիւնը նոյն կամ նման պայմաններում, այլեւ զանազանութիւնը՝ որպէս մարդկային ինքնութեան, կենսակերպի ու մշակոյթի բովանդակ պոտենցիալի կայացման մէջ սեփականից ու նոյնականից տարբերուող այլ հնարաւորութիւն եւս: Պատմուող կեանքի եղելումը բաղկացնող անզուգական իւրագարձութեան եւ-կամ գործի իսկութիւնը²⁹ կարող է իմաստութեան հասկացման ու կատարման, ըստ իր կարողութեան, ձգտող իւրաքանչիւր անձին եւ որպէս այդպիսին՝ Պատմահօր «ընթերցասէր» ու նաեւ «ուսումնասէր» նախրնարեկի ընթերցողին ներկայանալ որպէս մարդկային ինքնութեան ու կենսակերպի լինելիութեան հնարաւորութիւն: Իսկ այն, ինչը մարդկային ինքնութեան ու կենսակերպի համար դիտուում է որպէս հնարաւոր, կարող է նաեւ ընդօրինակուել ու կրկնուել եւ ուրեմն՝ ընդհանրանալ, կնշանակի՝ հնաց հասկացուել ու դառնալ որպէս ընդհանրական: Աւելին, այն կարող է իմաստութեան հասկացման ու իր ներկայում կենագործման ձգտող մտքին ու կարողութեանը ներկայանալ ոչ միայն որպէս հնարաւորութիւն,

28 Անդ:

29 «Գոյի գոյութեան» խոկութեան (aleteya - անքախութեան)` Մ. Հայդեգերի հասկացութեան ու նաև հետեւ այդ «խոկութեան գոյութեան»՝ հասկացման միջոցով եւ ուղիղով Հ.-Գ. Գաղամների փիլիսոփայական կամ հիմնարար հերմենետիկայի որպէս «խոկութեան գոյութեան բացորոշում» կատարումի վերաբերեալ մանրամասն տես' ՔՊԶԱՐԵԱՆ, Ռ., Համս-Գորգ Գաղամների փիլիսոփայական հերմենետիկամ, Երեւան 2006:

որպէս թէ եւս մէկը բոլորատեսակ հնարաւորութիւնների շարքում, այլեւ կարող է ներկայանալ իր որեւոր ատրիբուտների մէջ ոչ անպայման, բայց եւ հնարաւոր նախընտրելիութիւն՝ որպէս առաքինի միտք, խօսք կամ գործ:

Մարդկային իրողութիւններում որեւէ կերպ ու չափ նոյնութեան պարագայում հնարաւոր է պարզօրէն ընդհանրականը: Սակայն, նկատելի է, որ անզուգականի ու հէնց զանազանի՝ առընթերցող ներկան նշանակալիութեամբ նոյնպէս հնարաւոր է դառնում այն, ինչը մարդկային սեռի ինքնութեան ու կենսակերպի համար հնարաւոր է որպէս ընդհանրանալի՝ եւ կոչելի՝ որպէս ընդհանրական: Ինչպէս՞ է այդ դառնում սկզբունքօրէն հնարաւոր պատմութեան ուսումնասիրութեան առարկայի ու կատարումի մէջ, եւ ուրեմն՝ ինչպէս՞ հասկանալ պատմութիւնը որպէս այդպիսին: Գիտութեան մէջ, արդեօք, կարելութիւն ունենք ասելու, ըստ մշակոյթի պատմաբան եւ հերմենեւտիկայի տեսաբան Վ. Դիլթայի, թէ՝ պատմութիւնը գիտութիւն է, որն ուսումնասիրում է ինքն իրենում դիմամիկ կեանքը եւ ուրեմն՝ իրենց որպիսութեան մէջ անզուգական մարդկային իրողութիւններ, փոփոխութիւններ եւ բացայացում անզուգական եղելումի որպէս այդպիսին եւ ոչ այլ կերպ կայացումը՝ պատճառով հանդերձ եւ այլ ոչինչ, թէ՞ այլ կերպ պէտք է հասկանալ պատմութեան, որպէս գիտութեան, ուսումնասիրութեան առարկայական տիրոյթը եւ այդ առարկայի հետ իր անելիքը՝ կատարումը:

Անշուշտ, պատմութիւնն ուսումնասիրում է մարդկային ինքնութեան, մշակոյթի ու կենսակերպի նշանակալի եղելումն ու նրա ինքնին նշանակալիութիւնը՝ փոփոխութեան, կամ գուցէ՝ կայունութեան, կամ գուցէ՝ երկուսի փոխներթափանցութեան, կամ գուցէ եւ այլ առումով, բացայացելով այդ ամէնի իսկութիւնն ու իմաստութեան խորհուրդը, ըստ մարդկային կարողութեան ու պայմանների հնարաւորութեան: Ըստ իս, հարկ է, սակայն, դրա հետ մէկտեղ նկատել, որ եթէ անլրկնելի ու անզուգական կարելի է տեսանել ու հասկանալ մարդկային որեւիցէ եղելումի որպէս այդպիսին կայացած գոյութիւնը, ապա՝ դրանցից իւրաքանչիւրը որպէս մարդկային ինքնութեան՝ մտքի, խօսքի, գործի, ապրումի, այլոց ու այլի հետ գոյացութեան գուտ կերպ ու հէնց հնարաւորութիւն դիտարկող եւ հասկացման ձգտող խորհրդածութեան պարագայում՝ այդ ամէնի կերպի ու հնարաւորութեան իսկութիւնն ու իմաստութեան խորհուրդը, արդարեւ, կարող են ներկայանալ որպէս ընդհանրանալի եւ հէնց

նոյնախորհուրդ այլ ժամանակներում ու այլ միջավայրում եւս՝ բոլոր դրանցում գիտաւորութեան առաւելաբար նոյնութեամբ եւ կերպարանումի ու կատարումի հնարաւոր ու հաւանական այլազանութեամբ։ Այդ չի^o վկայում, արդեօք, արիստոտէլեան մետաֆիզիկան ոչ թէ Պլատոնի հայեցակարգի հետ հակադրութեան մէջ, այլ՝ որպէս ներածութիւն դիտող եւ ամենայն ճշմարտութիւն ամբողջի մէջ միմեանց նկատմամբ փոխլրացչականութեամբ տեսանող եւ, այդպիսով, մետաֆիզիկայի հայեցակարգը սկզբունքորէն մէկ-միասնականութեան մէջ հասկացող ու հիւսող նորպղատոնականութեան աւանդութեան հայեցողակարգում ամենայն թանձրացեալ գոյողում իդէական ու հէնց հնարաւոր ձեւի կամ կերպի, որպէս ընդհանրականի, որոնումն ու բացայատումը, որ եւ՝ հէնք ու նախադրեալ է նաեւ ի. դարեսկիզբ առնող «կեանքի փենունենոլոգիայի» եւ-կամ որպէս «պատմութեան փենունոլոգիա» բնորոշելի պատմութեան տեսութիւնների համար։ Այդ չի^o վկայում, արդեօք, պատմութեան ու նաեւ մեր իսկ կեանքի պատմութեան հասկացման գործնական փորձառութիւնը, երբ կեանքի նախկին եղելումի իսկութիւնը յայտող իմաստութեան խորհուրդը, մշակութային ու պատմական տեքստով՝ ի գիր պահեալ ու հաղորդեալ դառնալով, անգամ աշխարհակարգի եւ ուրեմն՝ նաեւ մշակութային ու քաղաքակրթական՝ նախկինի համեմատ մեծ փոփոխութիւնների պայմաններում կեցող եւ իսկութեան ու իմաստութեան խորհրդի հասկացման ձգտող ամենքի եւ գուցէ հէնց պատմաբանի ու նաեւ պատմութիւն իմաստասիրող իւրաքանչիւր անձի ինքնութեան ու կեանքի նկատմամբ բացայատում է իր էական նշանակալիութեամբ։

Այդ է վկայում նաեւ այն, որ Պատմահայրն ինքը, ինչպէս եւ մասնագիտական գրականութեան մէջ է բազմիցս նշում, պատմում է «փառաւոր անցեալ»՝ ներկայի հասկացման ու նաեւ ներկայի ու ապագայի բարեկարգութեան հերքալու հերարարութեան բացայատման ու կենագործութեան համար, այլ ոչ սոսկ շարադրում ներկան նախապատրաստող եւ իր որպիսութեանը «յանգեցնող» նախկինի պատմութիւն։ Անշուշտ, Խորենացին իր պատմութեամբ՝ յիշատակի ու հէնց ուսուցանութեան արժանի հասկանալով ու մէկնողաբար բացորոշչելով, սիրելի ու իմանալի դարձնելով իմաստութեան, քաջութեան եւ ամենայն առաքինութեան ու բարեաց գործեր ու յաջողութիւններ («փառաւոր անցեալ») եւ միեւնոյն այդ դիտաւորութեամբ հոգեւոր ուսուցանութիւնը լրացնող՝ անբարի ընտրութեան, անիմաստութեան, անա-

ըիութեան եւ արատաւրութեան գործերի ու անյաջողութեան՝ անփառունակ անկումի ու կորուստների՝ իմաստութեամբ չափաւորեալ պատմողութիւն եւս, այդ ամէնին կից ու արդարաբան ճշմարտապատումն, արդարեւ, լրումի բերող «Ողբ»ով հանդերձ, պատմում է ներկայի՝ որպէս այդպիսին կայանալու պատճառներ, եւ, սակայն, առաւել քան այդ՝ իր դիտաւրութիւնը (պատմութեան իդէայի իր տեսանումը) ու փափագն է՝ պատմել ու յայտնացոյց անել ուսանելի եւ օրինակելի նախընտրելին եւ ուրեմն՝ ընդհանրանալին:

Կարելի է նկատել, որ Մովսէս Խորենացու պատմագիտական հայեցակարգի ոչ միայն դիտաւրութեան, այլեւ կերպարանումի ու բուն կատարումի կոնկրետ հէնց այս առանձնայատկութիւնը անմիջականօրէն վերաբերում է միջնադարադիտութեան մէջ յայտնի՝ «ունիվերսալիաների» հիմնախնդրին։ Եւ նոմինալիստների ու ռէալիստների յայտնի բանավէճի համատեքստում Խորենացու պատմատեսութիւնը ներկայանում է ոչ որպէս կողմնորոշուած երկնտրանքի որեւէ մէկ կողմին։ Այն բացայատում է որպէս նորպլատոնականութեան մէջ զանազան իր դրսեւորումներով ուսանելի՝ համադրական ու մէկ-միասնական հայեցակէտ։ Ո՞րն է այն։ Նրա հայեցակէտն է՝ պատմել կոնկրետ ու մասնաւոր եղելութիւնը եւ, սակայն, պատմելու ընտրելով նշանակալին, որպէս այդպիսին հասկանալով ու մէկնողաբար բացորոշելով հայոց ինքնութեան ու կենսակերպի կայացման խնդրակարգում ուսանութեան ու կենսագործութեան համար արժանի աստուածայինը՝ սկզբունքօրէն ունիվերսալ իդէան, որ եւ՝ մարդուն իր կարողութեան ու կեանքի պայմաններում չափաւոր հնարաւորութեամբ կոնկրետացեալ՝ ներկայանում է որպէս հէնց նախընտրելին եւ այսկերպ՝ արդէն նաեւ մարդկային կեանքում ընդհանրանալին։ Պատմահայրն իր պատմումի մէջ կապակցաբար հիւսմամբ ներկայացնելով կեանքի նշանակալի եղելումը՝ անզուգական ու անկրկնելի իրադարձութիւններ ու գործեր՝ այդ ամէնը որպէս հէնց այդպիսին կայացնող պատճառներով հանդերձ, դիտաւորութիւն ունի բացայատել կոնկրետ այդ օրինակներում ու իրենց պատճառներում կայացեալ ու «պահեալ» ընդհանրանալին ու հէնց ընդհանուր գոյը։ Իսկ ո՞րն է այդ «ընդհանրանալին» եւ ուրեմն՝ «ընդհանրականը» ու հէնց «ընդհանուր գոյը»։ Մովսէս Խորենացին մարդկանց եւ հէնց հայոց ազգի կեանքի նախկին ու նաեւ իր ներկայում շարունակական բովանդակ եղելումից ուսումնական պատճառ եւ ամէն-ընդհանրանալին։ ասիրում եւ իր պատմութեան մէջ բացորոշում է ամէն-

քին, ըստ իւրաքանչիւրի կարողութեան ու անհատական շնորհի, ուսանելի հոգեւոր ու ընդհանրական իմաստութիւնը՝ մարդկային ինքնութիւնը որպէս իմաստուն հոգի ապրեցնողը: Պատմահօր երկում ուսումնասիրուող ու մեկնորոշուող հոգեւոր ընդհանրական իմաստութիւն է ներկայանում մարդկային ու կոնկրետօրէն՝ հայոց ինքնութեանը, քաղաքակիրթ (այլ ոչ վայրենի, վայրագ ու բարբարոս) կենսակերպին եւ հէնց մշակոյթին կենարարն ու կատարելագործող նշանակալին, այն, ինչն ուսանելի, կրթական ու կերպարանելի է «Ընթերցասէր» եւ «ուսումնասէր» ամէնքի ինքնութեան ու կենսակերպի համար: Ինքնութեան ու կեանքի բարի, իմաստուն ու առաքինի կարգաւորութիւնը «Ընթերցասէր» ու ամենայն բարեաց «ուսումնասէր» իր ժամանակակիցներին ու սերունդներին սիրելի դարձնելու եւ նրանց կեանքում՝ ի խորհուրդ, ի բան եւ ի գործ նախընտարութեանը նպաստաւոր ու աջակից հոգեւոր պտղաբերութեանն է ուզգուած նրա սիրոյ ջանքն ու գործը՝ պատմութեան դիտաւորութիւնը, կերպարանումն ու կատարումը:

7. Մովսէս Խորենացու պատմութեան դիտաւորութիւնն, ըստ իս, ամենեւին էլ այն չէ, որ պատմուի կեանքի՝ գուտ արտաքուստ տեսանելի եւ զգայարաններով ու մտքով ընկալելի յարահօս իրադարձութիւնների մասնակի եւ-կամ ամբողջական եղելումը: Սկզբունքօրէն անհնար ու նաեւ անիմաստ համարելով կեանքի հանրագումար բովանդակութիւնը պատմելու խնդիրը, նրա պատմութեան դիտաւորութիւնը նաեւ այն չէ, որ իր ձեռքի տակ եղած աղբիւրներով այս կամ այն չափ մատչելի եւ իմանալի եղելականութեան իսկութիւնը յայտող իմաստը պատմելով, սոսկ պատմուի եղելութիւնների հէնց այդպէս եւ ոչ այլ կերպ պատմականօրէն կայցաման պատճառները³⁰:

30 Մաքս Վերերը սոցիալական գիտութեան մասին, եւ ուրեմն՝ նախկին ու նրեւմն նաեւ ներկայում շարունակական մարդկային եղելութիւնները որպէս իր հետազոտութեան առարկայական տիրոյք ունեցող պատմական գիտութեանը եւս ուղղակիօրէն առնչուող նշանակալիութեամբ, գրում է. «Սոցիալական գիտութիւնը գիտութիւն է իրականութեան մասին եւ ձգտում է հասկանալ մեզ շրջապատող իրական կեանքն իր իւրակերպութեան մէջ՝ նրա առանձին երեւոյթների, իրենց այժմեան կերպում, փոխկապակցութիւնն ու մշակութային նշանակալիութիւնը, ինչպէս նաեւ դըրանց հենց այդպէս եւ ոչ այլկերպ պատմականօրէն կայցաման պատճառ-

Դիտաւորութիւն ունենալով պատմել հայ ինքնութեան, կեանքի ու մշակոյթի նախկին ու նաեւ իրեն ժամանակակից եղելականի իսկութիւնը յայտող ստոյգ իմաստը, նա դիտաւորութիւն ունի երբեմն ուղղակիօրէն եւ երբեմն անուղղակիօրէն յայտնացոյց անել նաեւ առինքնող՝ իսկութեան նախընտրելի լրումի հնարաւորութիւնը: Պատմելով այս աշխարհի ու այս կեանքի նշանակալի կարգաւորութեան, իրադարձութիւնների ու մարդկային գործերի եղելումի իսկութիւնը յայտող ստոյգ իմաստներ, Պատմահայրն ի սրտէ եւ մտօք հետամուտ լինելով իմաստութեան, քաջութեան ու ամենայն առաքինութեան, որ եւ բովանդակ պիտանի է մարդկութեան³¹, հնարաւորութիւն է ընձեռում ընթերցողին՝ հոգու եւ մտքի սիրոյ ջանքով եւ այդ ջանքը ծնող, առաջնորդող ու պսակող աստուածալին չնորհով հասկանալ պատմուող բոլոր այդ անցուղարձում նախընտրելի պիտոյականը, ինչը նկատելի է իրադարձութիւնների ու գործերի իսկութեան իր լուսաբանութիւններում ու դրանց վերաբերեալ արտայայտած իր արժեւորող գնահատականներում: Այսպիսով, նրա պատմութեան դիտաւորութիւնն ու կատարումն է պատմելով եղելականի բուն իմաստը, դրանում եւ-կամ դրանով բացայացել ընթերցաէր եւ ուսումնասէր հոգուն ու մտքին իսկութեան լրումն իր հնարաւորութեան մէջ եւ ուրեմն՝ բացայացել ոչ միայն գոյութենական իսկութիւնը, այլեւ նպատակաբանական իսկութիւնը, պատմուող իրադարձութիւններում ու գործերում յայտնացոյց անել նշանակալի այն իսկութիւնը, որով կարելի է առաջնորդուել մարդկային ու ազգային ինքնութեան՝ առ իմաստութիւն ներկրթութեան ու կատարելագործման եւ կենսակերպի իմաստուն բարեկարգութեան խնդրակարգում:

8. Մովսէս Խորենացու եւ իր «Պատմութիւն Հայոց» աշխատութեան դիտաւորութիւնն է՝ պատմել ոչ բոլոր ու բովանդակ անցեալը, որն անհնար է ու ոչ իմաստալի, այլ՝ ըստ կարողութեան, պատմել մարդկային ու հէնց «հայ» ինքնութեան, կեանքի ու մշակոյթի նշանակալի եղելումը, որում եւ՝ իրեն հասու ողջ ճմարտութիւնը եւ այդ ամէնը պատմել ճշմարտութեամբ ու

Աերը» (ՎԵԲԵՐ, Մ., *Объективность социального познания—Избранные произведения*, Մ. 1990, 369):

31 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԾԻ, Պատմութիւն Հայոց, Երեւան 1991, 10, տ. 4-5, 17-18, 73, տ. 5:

հէնց այնպէս, որ ընթերցող ժամանակակցի ու սերունդների նը-կատմամբ լինի սերմնացանութիւն, արմատաւորում ու նպաստա-սոր սատարում առաքինի ինքնութեան ու կենսակերպի ձգտման, ներկրթութեան ու հասանման: Նրա աշխատութեան դիտաւորու-թիւնն է՝ պատմել հէնց այն ու պատմել հէնց այնպէս, որ ըն-թերցող ժամանակակիցների ու սերունդների ներսում սէր եւ այդ սիրով՝ հոգու (եւ ուրեմն՝ հոգեւոր) արթնութիւն առաջաց-նէլով, նրանց ամենքին ուղղորդի իմաստուն ու քաջ, ամենայնիւ առաքինի ինքնութեան, հոգեկեցոյց մշակոյթի ու կենսակերպի նպաստակամէտ կեանքի: Նրա պատմութեամբ ասացեալ բազմաբո-վանդակ իմաստով եւ հէնց իմաստութեամբ, ըստ էութեան, ի-րագործուում է հայոց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի բարե-կարգութեան դիտաւորութեան խնդրակարգին գործուն մասնակ-ցութիւն: Մովսէս Խորենացու Երկը դիտաւորութիւն ունի եւ կարող է ներկայանալ որպէս «պատմութիւն պիտոյից», որոնք եւ բոլոր իրենցում իմաստութեան ներկայութեամբ ու այս կամ այն առաքինութեան կրթունակութեամբ՝ «լցնում» են աստուածամէր ու մարդասէր հոգով կեցողութեան, այլի (անշունչ, բուսական ու կենդանական աշխարհի) ու այլոց (այլ ազգերի) հետ գոյակցու-թիւնում՝ հոգածու համակեցութեան, հոգեկեցոյց ու կենսարար մշակոյթի ստեղծման ու նրանով ուսեալ ու կիրթ՝ իր (հայ ինք-նութեան) ու այլոց հոգեւոր կենդանութեան եւ այդկերպ՝ բա-րենշանակ կենսակերպի ծշմարտութեամբ կայացման համար անհ-րաժեշտ ու նախընտրելի ամենայն առաքինութեան եւ հէնց հոգ-եւորութեան ուսանութեան կարիքները: Իմաստուն մեր պատմի-չի դիտաւորութիւնն ու ըստ այդմ՝ նաեւ կատարումն է՝ կեանքի համայն եղելումից պատմել իմաստութեան ու քաջութեան³² եւ ամենայն առաքինութեան գործերը՝ «յամենայն որ ինչ մարդկու-թեա՞ պիտանի»³³, ինչպէս եւ ինքն է խոսափանում, մասնաւո-րապէս խօսքը կոնկրետացնելով Տիգրանի վերաբերեալ, թէ՝ այ-քնոյթի ասելիքն է իրեն «ի գիրսա այսոսիկ... բան սիրելի... պատ-մութիւնն յերկարել»³⁴: Նրա պատմական երկի դիտաւորութիւնն ու ըստ այդմ՝ կատարումն է, ըստ մարդկային կարողութեան ու անհատական իր չնորհի ու յատկապէս նաեւ պայմաններով առ-ձեռն հնարաւորութեան, պատմել նշանակալի անցեալը, որի իս-

32 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ, Պատմութիւն Հայոց, Երեւան 1991, 10, ա. 4-5, 17-18:

33 Ա.նդ., 73:

34 Ա.նդ.:

կութիւնն օգտակար ու պիտանի է մարդկային ու ազգային ինքնութիւնն ու կենսակերպն առ իմաստութիւն ուղղելու եւ բարեկարգելու համար: Իսկ կեանքի ժամանակահոս ընթացքի մէջ մարդկանց կեանքում դիպող ու անցնող, ծորուն ու յարահոս աշխարհի իրադարձութիւններն ու գործերը նշանակալի են ոչ թէ հէնց իրենց յարահոսութեան ու անցողիկութեան շնորհիւ, այլ՝ իրենցում ներկայ՝ նաեւ այլոց համար հող ու էական հոգեւոր մնայունի, կենարար (այլ ոչ՝ կենսասպան ու ոչնչող) իմաստի եւ-կամ իմաստութեան շնորհիւ, որ եւ եղելութիւններում ընդհանրական գոյ ու այդ եղելութիւններում նաեւ որոնուող խսկութիւն է ներկայանում «պատմութեան կամ պատմագիտութեան» կողմից իրագործուող քննութեան ու բացայայտման համար:

9. **Մովսէս Խորենացու պատմութեան դիտաւորութեան հիմնարար առանձնայատկութիւն է նաեւ հայոց ինքնութեան հասկացումն ու հաստատագրումը հէնց պատմութեամբ: Հնդորում, հասկանալ մարդկային ու հէնց հայոց ինքնութեան, չի նշանակում հասկանալ ինքնութեան միայն անցեալ կամ միայն ներկայ եւ ոչ էլ նոյնիսկ անցեալ ու ներկայ³⁵: Քանզի հասկանալ մարդու ինքնութեան, կեանքի ու մշակոյթի սոսկ եղելականութիւնը՝ անցեալ ու ներկայ, կնշանակի՝ հասկանալ մարդու, իր կեանքի ու մշակոյթի, թէեւ ամենեւին էլ ոչ բնականոն, այնուամենայնիւ, բոլոր ժամանակներում մեծամասնութեան համար սովորական դարձած՝ խսկութեան ու անխսկութեան չտարորոշուած ու այդկերպ՝ խառնաշփոթութեամբ համատեղ գոյութիւնը: Մովսէս Խորենացու երկում պատմութեան իդէան ու կոչումը եւ ըստ այդմ՝ դիտաւորութիւնը, կերպարանումն ու կատարումը հայոց կեանքի եղելումի, կարծես, խառնաշփոթ անցուդարձում իմաստութեան եւ ամենայն բարեաց ու առաքինութեան, ուստի նաեւ հակադարձի՝ այդ ամէնը վտանգող ու ոչնչող անիմաստու-**

35 «Անցեալի նկարագրութիւնն անելը Պատմակը համար ինքնանպատակ չի եղել. նա անցեալը նկարագրել է ներկան հասկանալու համար», գրում է. Ա. Գ. Արքահամեանը, իսկ յաջորդ մտքում նաեւ նշում, թէեւ ոչ քէ մարդկային ու հէնց հայոց ինքնութեան հասկացման, այլ՝ պատմական փաստերի վերլուծութեամբ ու դրանց եռութեան բացայայտմամբ՝ ամենայն գործիչների «Յիշտ կամ յոռի ընթացքը» ցոյց տալու մասին, որոնի և կագործիչների «Յիշտ կամ յոռի ընթացքը» ցոյց տալու մասին, որոնի էին կողմնորոշել ապագայ սերունդներին (ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, Ա. Գ., Մովսէս Խորենացի, Հայութիրատ, Երևան 1959, 59-60):

թեան եւ ամենայն անբարեաց ու արատաւրութեան (չափաւորութեամբ հանդերձ) որպէս հէնց այդպիսին փոխարորոշող ու նաեւ համապատասխանաբար դրուտմամբ ու նշաւակմամբ արժելորող հասկացումն ու մեկնորոշումն է:

Այս առնչութեամբ նաեւ նկատենք, որ Մովսէս Խորենացու պատմական աշխատութիւնում պատմութեան իդէան պատմութեան իմացեալ կոչումի, դիտաւորութեան, կերպարանումի ու կատարումի մէջ ներկայանում է անխար-ար կատարելութեամբ: Նրա պատմագիտական հայեցակարգում պատմութեան իդէայի, կոչումի, դիտաւորութեան, կերպարանումի ու կատարումի միջեւ չկայ եւ ոչ մի հակասութիւն, շեղում ու անջրպետ, այլ՝ պատմութեան իդէայով՝ միասնութիւն: Նրա երկում դրանց բացանշանակ կամ ներանշանակ ներկայութեանը բնորոշ է իդէային համապատասխանութիւն ու այդկերպ՝ ներքուստ փոխհարազատ ներկարգաւորութեամբ միասնութիւն:

Հայոց Պատմահօր համար հասկանալ մարդկային ու կոնկրետորչն հէնց հայոց ինքնութիւն, կնշանակի՝ հասկանալ ինքնութեան հոգեւոր ընդհանրութիւն ու հէնց ամենայն անզուգականութիւնների բարենշանակ հոգեւորութեամբ միասնացեալ իմաստ ու իմաստութիւն՝ անցեալ ու ներկայ ժամանակների մէջ կոնկրետացած իր գոյութեան՝ առաւելութիւնների կամ նուազութիւնների բոլորումի ոչ միայն եղեւականութեամբ՝ որպէս պատմական ազգ եւ-կամ պատմական մարդկութիւն, այլև այդ ամէնից ուսանելի՝ նախընտրելի հնարաւորութեամբ եւ ուրեմն՝ հայոց ազգի ու ողջ մարդկութեան գոյութեան նաեւ ապագայի հեռանկարային ընտրութեամբ: Ահաւասիկ, Մովսէս Խորենացու աշխատութեան դիտաւորութիւններից մէկը, որը նաեւ հայոց կեանքում իրագործուած նրա պատմական ու կենարար նշանակութիւններից է, հայոց ինքնութեան կայացման ու նաեւ հասկացման իսկութիւն յայտող՝ հոգեւոր, ժամանակների մէջ թափանցանց եւ ունիթերսալ իմաստութիւն իրենում բովանդակող հաստատագրումն է, որ եւ լաւագոյն կերպով իրագործելի է պատմութեան միջոցով: Եւ ինչպէս արդէն մէկ այլ յօդուածում հնարաւորութիւն եմ ունեցել ասելու «որպէսզի ինչ-որ բան հաստատագրուի, այն նախ պէտք է հասկացուի»³⁶:

36 ՔՈՉԱՐԵԱՆ, Ռ., Պատմութեան դիտաւորութիւնը Ս. Մովսէս Խորենացու պատմագիտական հայեցակարգում, ի Բամբեկ Մատենադարանի, 2012, 19, 120:

10. Հայոց կեանքի եղելումի խսկութիւնը յայտող իմաստներն ու իմաստութեան խորհուրդներն ի մի հիւսող իր պատմական երկում նրա գիտաւորութիւնը կերպարանումն ու կատարումն է՝ ամենայն բարեաց ու առաքինութեան գործերը հասկանալ ու մեկնողաբար բացորոշմամբ ներկայացնել որպէս հէնց այդպիսին՝ դրուատող գնահատմամբ հանդերձ, եւ, ընդհակառակը, իմաստութեան, ամենայն առաքինութեան ու բարեկարգութեան առումով՝ թերութեան, թիւրութեան եւ իրենց կոչման խսկութիւնից այլակերպուածութեան գործերն իրենց հերթին հասկանալ ու մեկնաբանել որպէս հէնց այդպիսին՝ նըշաւակմամբ հանդերձ:

Նրա աշխատութեան մէջ մարդկային, որում եւ՝ կոնկրետարար հենց հայոց, ինքնութեան կեանքի բովում ամենայն առաքինութեան եւ ուղղութեան գործերի հետ մէկտեղ պատմում է նաև ոչ աստուածակը ու մարդասէր եւ այսու՝ ոչ առաքինի, այլ՝ բարեկի կայացման, անինքնութեան եւ-կամ ինքնօտարութեան՝ հաւատուրացութեան ու դաւաճանութեան, այլի ու այլոց հետ անհոգածու համակեցութեան, իր եւ այլոց ինքնութեանն ու կեանքին հոգեսպան՝ մեղքուսոյց ու ոչնչարար մշակոյթի, հոգեկեցոյց մշակոյթով անուս ու անկիրք ինքնութեան ու կենսակերպի իրադարձութիւններ ու գործեր: Իր երկով ասման բերուղ իմաստում պարունակեալ իմաստութեան խորհրդում եւ այն լրումի ու բովանդակ կատարումի հասունացնող ու եզերող Ռդրում նա հայ ազգի կեանքի բովանդակ եղելումից, արդարեւ, պատմում է նաև անհսկական ու անինքնական գոյութեան իրադարձութիւններ ու գործեր, երբ մեծն ու իշխանաւորը եւ-կամ հոգեւորականը, քաղաքացին ու ռամիկը, վարդապետն ու աշակերտը... որպէս այդպիսին էին իրենց նախակոչուածութեամբ, սակայն ոչ իրենց ինքնութեան, հոգե-, մտա- ու ձեռակերտ «մշակոյթի» եւ բովանդակ կենսակերպի իսկութեամբ:

Նրա պատմական ու գիտական աշխատութիւնում պատմագիտական հայեցակարգն այնպիսին է, որ պատմում է նաև այդ բոլորը, սակայն, գիտականութիւնը հասկանալով ոչ սոսկ Աստծուց ու բարուց օտարացած, հոգեւոր ու բարոյական արժէկողմնորոշումից չէզոք «գիտական» գատողութիւններով, երբ այդ-կերպ ըմբռնուած գիտականութեամբ, արդէն իսկ գիտականութեան այդ սկզբունքի տեսանկիւնից՝ բասրելին, խոտելին ու

մերժելին որպէս այդպիսին հասկանալն ու մեկնողաբար ընորոշելը դառնում է անհնար:

Հարկ է նկատել ու ամրագրել, որ ե'ւ միջնադարի, ե'ւ յետայնու սուրբ հայրերի գիտական ժառանգութեանը բնորոշ ու ընդհանրական է այն, որ բոլոր այդ ստեղծագործութիւններում իր արտայայտութիւնը գտած միտքը եւ նրանում գիտականութիւնը տարանջատ չէ բարոյական արժէկողմնորոշումից։ Ոչ միայն կոչմամբ, այլեւ բովանդակ իսկութեամբ՝ քրիստոնէական տեքստային մշակոյթում իր կերպարութիւնը գտած միտքը՝ առ Աստուած ճշմարտութեամբ հաւատացեալ, յուսացեալ եւ սիրով խոնարհեալ, բաց ու հաղորդակից, այսու եւ՝ իրի էութեանը մերձեցեալ՝ հասու ու ընկալ իր կատարումով հէնց էակից, իր բովանդակ գիտաւորութեան, կերպարանումի ու կատարումի մէջ աստուածափրութեան ու մարդասիրութեան վրայ հիմնացեալ միտք է։ Ամենայն կամ որեւէցէ գոյի գոյութեան իսկութիւնը բացայատող իմաստն (իմա՞ իմաստութիւնն) ուսումնափրող ու մեկնող սուրբ հայրերի աշխատութիւններում միտքը՝ իսկութիւն բացայատող իր գիտականութեամբ, նաեւ բարու եւ բարոյականի հայեցակէտից գնահատող միտք է։ Ա. Գուրեւիչը գրում է. «Անշուշտ, պատմութիւնը յարում է բարոյական գիտութիւններին, եւ իրենց հետազոտութիւնների առարկայի սեփական գնահատականը լիովին պատմութիւնից բացարկել պատմաբաններին չի տրուած»³⁷:

Լուսաւորչութիւնից ի վեր ու նաեւ ժամանակակից հետագօտողին կարող է թուալ, թէ ճշմարիտ գիտականութեան սկզբունքին համապատասխան չէ եւ առնուազն վիճայարոյց է գիտական բնորոշել արժէքային գատողութիւնները, պատմական աշխատութիւնում բարոյական գնահատական իրենցում արտայայտող մտքերը, որոնցում բարոյականութեան առումով գրուատելի ու առինքնող եւ-կամ նշաւակելի ու խոտելի են հասկացւում ու մեկնուում մարդկային ինչ-ինչ ընտրութիւններ, տեսակէտներ, խօսքեր ու արարքներ։ Հարկ է, սակայն, տարբերել գիտականութեան՝ ընթերցողի եւ-կամ հետազօտողի ժամանակակից ըմբռնումը հետազոտուող ժամանակաշրջանի եւ հէնց տուեալ հեղինակի ըմբռնումից։ «Պատմաբանի բարոյական պատախանատութիւնը, – գրում է Ա. Եա. Գուրեւիչը, – նաեւ այն է, որպէսզի պատմութեան նախորդ ժամանակաշրջանները չուսնի որպէս զար-

37 ГУРЕВИЧ, А. Я., Средневековый мир: культура безмолвствующего большинства, М. 1990, 7.

գացման առաւել ստորին որեւէ աստիճան։ Պատմաբանը չի կարող անցեալին հայել բարձրից, նա գտում է հաւասարութեան կարգով երկխօսութիւն սկսել հետազօտուող տեսաները ստեղծող մարդկանց եւ նրանց ժամանակակիցների հետ»³⁸։ Այստեղ կարելի է աւելացնել, որ դա պատմաբանի ոչ միայն բարոյական պատմախանատութեան, այլեւ նրա մօտեցման հինգ գիտականութեան ցուցանիշ է։ Հակառակ դէպքում՝ պատմաբանի մօտեցումն իրեն ժամանակակից կեանքի իրողութիւններից ու նաեւ պատմական տեքստից իրեն «դիմող» խկութեանը կարող է լինել ոչ աղեկուատ բացութեամբ եւ, ըստ էութեան, գիտական ու արժէքային դաստողութիւնների փոխարաբերակցութեան վերաբերեալ մեր ժամանակակից ըմբռնումների ոչ միանշանակ, այլ՝ երկակի հնաժամանակամբ միմեանց հակադրողի ու հինգ փոխբացառողի ընտրութեան իր կանխադատութեամբ միայն թոյլ կտայ իրենում «լսելի» լինել հասկացման արժանի իսկութիւնը յայտող իմաստն ու իմաստութիւնը, արդիւնքում՝ իր հոգու «ունեկին»՝ «անլսելիութեան» ու մտքին՝ «անտեսութեան» եւ հինգ թիւրհասկացման մատնելով կեանքի իրողութիւններում ու նաեւ պատմական տեքստում եւ-կամ տեքստով ասուածում ներկայ խկութիւնը։ Նկատենք, որ կարելի է եւ պատմաբան-հետազօտողները, ինչպէս նաեւ ամենայն ընթերցամբ ու ուսումնասէր անձինք կարո՞ղ են այդ նոյնը ուսանել հինգ Մովսէս Խորենացու տեքստից, որում Պատմահայրը, պատմելով նաեւ հայոց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի հեռաւոր ժամանակների եղելումը մինչ Քրիստոսի գալուստը եւ ապա՝ մինչ իր սեփական ժամանակաշրջանը, հայոց ինքնակեցութեան՝ ինքնութեան ու կենսակերպի, մէջ տեղ գտած արատներով լեցուն՝ իրեն ժամանակակից որակը չի ներկայացնում որպէս քաղաքակրթական՝ բարոյական, տնտեսական, քաղաքական, մշակութային ու գիտական առումով «բարձր» եւ հինգ պատուանդան, այլ՝ նոյնիսկ ողբերգական։ Հայոց ինքնակեցութեան որպիսութիւնում նախկինի եւ արդ (Ե դ.՝) գուցէ նաեւ անցեալի ու կորուսեալի նկատմամբ նրա վերաբերմունքը, մօտեցումը բարձրացնութեան կեցուածքով չէ, այլ՝ իմաստութեան եւ ամենայն բարեաց ու առաքինութեան հասկացման ու մեկնողական հիւսման ձգտմամբ։ «Պատմութիւնը չպէտք է դաստիարակի կան իլիսման գագումամբ, այն պէտք է կրթի փոխհասսեփական գերազանցութեան գգացում, այն պէտք է կրթի փոխհասկացման։ Ոչ թէ դատել, այլ՝ հասկանալ, այդպիսին է պատմաբանի

38 Անդ, 9:

նշանաբանն ընդհանրապէս (ընդգծումը՝ Ռ. Ք.) եւ յատկապէս XX դ. վերջի պատմաբանի», գրում է յայտնի միջնադարագէտը³⁹, վերասման բերելով մէկ այլ յայտնի միջնադարագէտի՝ Մարկ Բլոկի միտքը⁴⁰, կէս դար անց եւս նշանակալի տեսնելով այդ բանաձեւը ընդհանրապէս՝ պատմագիտութեան եւ կոնկրետաբար՝ հէնց միջնադարագիտութեան համար:

Կարելի է ամրագրել, որ Մովսէս Խորենացու արժէքային դատողութիւնները յայտնացոյց են անում նաեւ այն, որ նրա երկում պատմութիւնը ներկայանում է որպէս ապրուած գիտելիք, որը հումանիտար ու սոցիալական եւ հէնց պատմական գիտելիքի անհրաժեշտ ու նախընտրելի սկզբունք է ձեւակերպում Վ.Դիլիթյի՝ հերմենեւտիկան որպէս «ոգու մասին գիտութիւնների» համբնդհանուր մեթոդաբանութիւն առաջադրող հայեցակարգում։ Ինչպէս եւ գրում է Մ. Աբեղեանը, Խորենացին «ապրում է իր գրածը, եւ այդ է հենց ազդում ու գրաւում եւ նոյնիսկ հմայում. ընթերցողը համակաւում է երա զգացումով»⁴¹:

Եղելութիւնների ու գործերի իսկութեան ու իմաստութեան խորհրդի իր բացայացութիւններում ու նաեւ արժեւորող գնահատականներում Մովսէս Խորենացու պատմագիտական միտքը եւ բարոյական գնահատականները կամայածին ու սուբյեկտիւ չեն, ինչպէս եւ ինքն է նշում⁴², եւ ոչ էլ այդ առումով ու այդ-կերպ՝ ըստ թուացեալի ու կարծեցեալի դատող, այլ՝ ըստ աստուածային քրիստոնէական իմաստութեան եւ հէնց արդարութեան, աւետարանական եւ հէնց տէրունական այն խօսքի համաձայն, թէ՝ «Մի՞ ըստ աչս դատիք, այլ՝ ուղիղ դատաստան արարէք»⁴³: Հայոց ինքնութեան, մշակոյթի ու կենսակերպի եղելումի խակութիւնն ու խորհուրդը յայտող նրա պատմութեան մէջ մտքի գիտականութիւնն ու արժեւորող գնահատականները միահիւս ու հէնց մէկ-միասնական են՝ ըստ իր ժամանակի քրիստոնէական գիտութեան սկզբունքների։ Նրա մտքերը, ըստ քրիստոնէական իմաստութեան, պատմուող մարդկային իրողութիւնների (պատմուող ընտրութեան, մտքի, խօսքի ու գործի) որպէս այդպիսին

39 Անդ:

40 ԲԼՈԿ, Մ., *Апология истории*, М. 1986, 79-82:

41 Ա.ԲԵՂԵԱՆ, Մ., Հայոց հիմ գրականութեան պատմութիւն - Երևան, հա. Գ., ՀՍՍՀ ԳԱ հրա., Երևան 1968, 319:

42 ՄՈՎՍԻՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Երևան 1991, 57:

43 Թի է, 24:

իրենց եղելութեան իսկութեան, արժէքի ու խորհրդի նախընտրելիութիւնն ու խոտելիութիւնը հասկացող ու մեկնող եւ այսկերպ՝ հէնց ցուցանող են: Եւ նրա պատմողական միտքն ու բովանդակ պատմութիւնը ընդհանրապէս՝ մարդկային եւ կոնկրետորէն՝ հայոց ինքնութեան ու կենսակերպի համար կենարար, հոգեկեցոյց բարեաց, իմաստութեան, ամենայն առաքինութեան ու բարեկարգութեան հնարաւորութեան ու արմատաւորման, ձեռքբերումի ու կորստեան, ինչպէս նաև ոչնչարար, հոգեսպան չափազանց մոլութիւնների ու չարեաց, անիմաստութեան ու արատաւորութեան չափաւոր ու բարենպատակ ցուցանութիւն եւ հէնց «յանդիման կացուցանութիւն» է «աչաց մտաց» ամենայն «ընթերցասերի» ու իմաստութեան «ուսումնասերի»:

Գիտականութիւնը եւ նրանում անհրաժեշտ, հիմնարար ու որպէս այդպիսին կայացնող իմաստութիւնը, այսպիսով, նա հասկանում է ոչ թէ գիտական ու արժէքային դատողութիւնները փոխբացառող ու տարանջատող սկզբունքով, այլ՝ ընդհակառակը, հասկանում ու սահմանում է, դրանք նոյնպէս եւ առաջին հերթին հէնց դրանք առնչելով Աստծուն՝ Ճշմարիտ Գոյին, Բացարձակ Ճշմարտութեանն ու Բարուն, եւ այդպիսով, գիտականութիւնն ու նրանում իմաստութիւնը հասկանում է առաւել եւ հէնց անսահման ընդհարձակութեամբ ու խորութեամբ, այսինքն՝ հաւատի ու մտքի ճշմարտութիւնների ոչ թէ հակադրութեամբ, այլ՝ խաղաղութեամբ ու ներքին միասնութեամբ: Այսկերպ արդէն ու այլեւս ոչ աշխարհի իմաստութեամբ, այլ՝ ըստ մարդկային կարողութեան, ուսեալ աստուածային իմաստութեան, սՄովսէս Խորենացին հայ ազգի ու մեծաց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի եւ բովանդակ կենսակերպի եղելումի մէջ, որպէս նշանակալի, պատմում է ոչ միայն առինքնոր ամենայն բարին ու առաքինին, այլեւ վերոնշեալ խոտելին ու մերժելին եւ պատմում է դրանք իմաստութեան, բարու, քաջութեան ու ամենայն առաքինութեան «պիտոյ»-ի առումով սահմանեալ չափով եւ պատճառների բացայատութեամբ:

Նրա գիտաւորութիւնն է՝ «պիտոյ»-ի տեսանկիւնից սահմանեալ չափով պատմել հայոց կեանքում նշանակալի եղելականութիւն դարձած ոչ միայն բարի, այլեւ անբարի ինքնութեան, կեանքի ու մշակոյթի իրադարձութիւններ ու գործեր, այդպիսով, անբարու, չարի ու անիմաստունի համեմատութեամբ եւ պատճառների ու հետեւանքների յայտնացուցմամբ՝ ընթերցասէր

Եւ ուսումնասէր ամէնքին վերստին կոչելով իմաստութեան ու ամենայն բարեաց՝ իրենց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի կայացման բովանդակ խնդրակարգում: Իմաստուն հասկացմամբ ու մեկնողաբար բացորշմամբ՝ նրա երկում նաեւ պատմում է հայոց կեանքում նշանակալի անբարին, պատմում այնկերպ ու այնչափ, որ դրանց պատմումը չլինի ունակ իրենով մեղսագործութեան ու չարութեան ներկրթել ընթերցող ներկայ ու յետագայ սերունդներին, այլ՝ բացայայտի արդկերպ ինքնութեան, կեանքի ու ամնշակոյթի, այինքն չարամշակ հոգե-, մտա-, ձեռա-կերպի, ընդհակառակը, մարդկային ու ազգային բովանդակ կեանքում ամենայն բարին, որում եւ՝ հէնց ամենամարդկայինը՝ բանական հոգին, ոչչող բնոյթը⁴⁴:

Խորենացու դիտաւորութիւնն է՝ հայոց ինքնութեան, կեանքի ու մշակոյթի՝ իրեն յայտնի բովանդակ եղելումից, վերինը խորհող ու վերաբանող (անագոգիա) հասկացմամբ ու մեկնողաբար բացորշմամբ՝ արժեւորող ու նաեւ այլոց արժէկողմորոշող իմաստութեամբ եւ իր կոչմամբ ու իսկուրեամբ, արդարեւ, գիտակա՞ն դատողութիւններով պատմել իմաստութեան ու ամենայն ա-

- 44 Նկատեի է, որ սուրբ հայրերի աշխատութիւններում, երբ պատմում է որեւէ արատի, մեղքի, աղանձների ուսմունքների մասին, դրանք ներկայացնում են ոչ ամենայն իրենց մանրամասնութեամբ: Նրանց երկերում այդ ամենը ներկայացնում է մասնակիօրէն և սոսկ այճափ, որչափ անհրաժեշտ է դրանց կործանարար բնոյթն ու մերժելիութիւնը հասկանալ ընձեռելու և բնեարկուող խնդիրների առնջուրեամբ Առաքելական Սուրբ Նկեղեցու քրիստոնէական ուղղադատան ուսմունքի հշմարիտ, հոգեկեցոյց ու կենարար դաւանութիւնն ու բովանդակ վարդապետութիւնը՝ մեկնողաբար բացորշ լուսարանութեամբ հանդերձ, հաւատացեալ անձանց մատուցելու, որով եւ՝ երանց ինքնուրիւնն ու կենսակերպն, ըստ կարողութեան, աւետարանական կմաստորեան կատարելագործելու համար: Եւ պատմում է մասնակի ու ըստ անհրաժեշտութեան՝ նուազագոյն չափով, բանցի խոստվանութեան ու գոշումի դիտաւորութիւնից անդին՝ մեղքերի պատմումը կարող է նաեւ գայթակղութեան հնարաւորութիւնը ընձեռել անպատրաս ընթերցողի հոգուն և լինել կորստեան առիթ ու պատճառ: Այդ իսկ պատճառով՝ մեղքերի պատմումը և յանկապէս՝ հանդէռով ներկայացնումն այլոց, որպէս մեղքուսոյց հնարաւորութիւն ու առաւել եւ՝ նպաստաւրութիւն, սուրբ հայրերի կողմից բնորոշում ու նոյնպէս դասւում է սոդոմական մեղքերի շարքում, որից, նկատենք, գերծ չէ ժամանակակից հասարակութիւնն իր հոգեւոր «արքնուրեամբ», այլ՝ լնդհակառակը, եւ՝ կամայ, եւ՝ ակամայ, մասսայական հաղորդակցութեան բոլոր միջոցներով ու նաեւ գրականուրեամբ այդ իրագործում է ժամանակակից կեանքում:

ուաքինութեան օգտակարն ու պիտանին: Այդկերպ՝ իմաստուն Պատմահօր, որպէս ոչ սոսկ պատմիչի, այլ՝ աստուածասէր ու մարդասէր անձի, հոգեւորականի, իմաստափրող ու աստուածաբանող պատմաբանի եւ իր աշխատութեան դիտաւորութիւնը, կերպարանումն ու կատարումն է, ըստ իր ու նաեւ ընթերցողի սիրոյ ջանքի ու կարողութեան, իմաստութեան, բարու եւ ամենայն առաքինութեան «պիտոյ»-ի բոլորապատում սերմնացանութեամբ ու սերմընկալութեամբ՝ կոչել ու ուղղորդել առ այն եւ ուրեմն՝ նպատակում ուսուցանել նոյն այն, ինչը կարող է, աստուածային կամօք, ուսուցանել հէնց ինքը՝ ճշմարտութիւնն ու բարին՝ մարդկային կեանքում հնարաւոր իր ներկայութեան եւ հէնց հայոց կեանքում կենագործուածութեան, նաեւ մարդկային կարողութեանը հասու ու ընկալելի լինելու իր խորութեան, կերպի ու չափի մէջ:

11. Խորենացին «իրաց եւ գործոց» իսկութիւնը յայտող իմաստներում ընթերցողների հաւատացեալ մտքին ցուցանում է նաեւ աստուածային նախախնամութիւնը: Այդկերպ հիւսեալ իր պատմութիւնում նա մարդկանց երկրային կեանքում աստուածայինի ներկայութիւնն է յայտնում զանազան դէպքերի առնչութեամբ, այդ դէպքերի իսկութիւնը յայտող իմաստում եւ՝ աստուածային հոգածութիւնն ու աջակցութիւնը, եւ՝ բարկութիւնն ու պատիժը խորհրդաբանելով: *Մասնաւորապէս, նկարագրելով Արգարի որդու մահը եւ նկատի ունենալով նրա մեղապարտ լինելը* և թագէոս առաքեալի աշակերտ՝ ս. Աղդէին մահուան դատապարտելու համար, Պատմահայրը գրում է. «... աստուածային իմն ակնարկութեամբ խնդրեցաւ վրէժ մահուանն Աղդէի յորդոյն Արգարու: Քանզի սիւն կնեայ կանգնել տայր յԵղեսիայ, ի վերնատունս ապարանից իւրոց, եւ ինքն ի ներքոյ կալով հրամայէր զորպէսն առնել. որ գերծեալ յունողացն՝ անկա ի վերայ նորա եւ խորտակեաց զոտսն եւ սատակեաց»⁴⁵: Գրում է նաեւ մէկ այլ էջում՝ երանելի Նունէի քարոզչութիւնը եւ Վրաստանում քրիստոնէութեան հաստատումն ի պատում հիւսելով՝ «Խոկ բարերարին Աստուծոյ նայեցեալ ի գայթակղութիւն նոցա՝ առաքեաց յերկնից սիւն ամպոյ, եւ լեռն լեռն բուրմամբ անուշութեան. եւ ծայն բազմութեան սաղմուերգուաց լսելի եղեւ քաղցր յոյժ, եւ ծագեաց լոյս տպաւորութեամբ խաչի, ըստ ձեւոյ եւ չափոյ փայտեղինին, եւ կալով ի վերայ

45 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ, Պատմութիւն Հայոց, Երեւան 1991, 159:

նորա հանդերձ երկոտասան աստեղօֆ. յոր ամենեցուն հաւատացեալ՝ երկրպագեցին նմա: Եւ յայնմ հետէ զօրութիւնն քժշկութեան կատարէին ի նմանէ»⁴⁶: Պատմահայրը աստուածային նախախնամութիւնն է յայտնում նաեւ պատմելով պարսից Շապուհ արքայի՝ խաբէութեամբ Տիրան հայոց արքային իր մօտ կանչելու եւ կուրացման մասին՝ յիշատակելով վերջինիս հրամանով ո. Յուսիկի ու Դանիէլի մահուան դատապարտմամբ՝ հայոց ազգը հոգեւոր առումով խաւարեցնելու մասին. «... թէ եւ արդիօֆ վրէժս ընդ սրբոյ առնեն այնորիկ պահանջեցաւ, որով լուսանորէր աշխարհս, ըստ Աւետարանին ճայնի՝ գոլով լոյս աշխարհի, յորմէ խաւարեցոյց Տիրան զշայս»⁴⁷: Աստուածային ներկայութիւնն է մարդկանց եւ հէնց ընտրեալների կենաքում պատմում Խորենացին, գրելով Ներսէս Մեծի՝ անբնակ կղզում աքսորում Աստծոյ տեսչութեամբ իր ուղեկիցների հետ ձկներով կերակրուելու եւ վերապրելու մասին⁴⁸: Գրում է նաեւ Արտագերսի պաշարման մասին պատմող տողերում. «Եւ թէպէտ ոչ ինչ կարէին առնել նմա վասն անմատչելի ամրութեանն, բայց զի բարկութիւնն Աստուծոյ էր ի վերայ Արշակայ՝ մարդիկ ամրոցին ոչ անսացին մնալ համբաւուն Պապայ, այլ անձնատուրք եղեն ի կամաց, եւ ոչ ի բռնութենէ»⁴⁹:

Պատմահայրն իր պատմութեան մէջ ուսումնասիրելով զուտ մարդկային իրողութիւնները, որոնցում եւ՝ հոգեւորութեան ու հէնց աստուածայինի ներկայութիւնը, ըստ էութեան, հասկանում ու պատմողութեամբ մեկնորոշում է ուղղաբանող ու այլաբանող իմաստների ներկապակցուածութեամբ որպէս ամբողջական ու մէկ-միասնական իմաստ: Այսկերպ՝ նրա պատմութեան հայեցակարգը գիտական է՝ «գիտականորութեան առանել լայն ու խորը ըմբռնմամբ, քանզի նկատի ունենալով աստուածային ու մարդկային իրազութիւնների համբադգրկուն ամրողութիւնը, գործ ունի իսկութեան լրումի, այլ ոչ՝ հասուածականութեան հետ»⁵⁰: Մովսէս Խորենացին իր պատմական երկում հասկանալով ու մեկնորոշելով հայոց կեանքի հական եղելումի, որում եւ՝ աստուածայինի ու հէնց հոգեւորութեան՝ ամենայն առաքինութեան ու բարեկար-

46 Անդ, 233:

47 Անդ, 276:

48 Անդ, 294:

49 Անդ, 300:

50 ՔՈՉԱՐԵԱՆ, Ռ., Պատմութեան դիտարութիւնը Ս. Մովսէս Խորենացու պատմագիտական հայեցակարգում, ի Բաթրէր Մատենադարամի, 2012, 19, 133-134:

գութեան ներկայութեան առաւելութեան կամ նուազութեան, իսկութիւնը յայտող բազմաբովանդակ՝ բառացի, բարոյախրատական, այլաբանական ու վերաբանական իմաստների մէկ-միասնութիւն, հիւսում է հոգեկրթական ու կենսակրթական իմաստութեան խորհուրդներ իրենում բովանդակող իմաստութեան պատմագիտութիւն:

ՈՌՄԻԿ ՔՈԶԱՐԵԱՆ

Summary

HERMENEUTICAL EXPLICATION OF SEVERAL FEATURES OF “PREMEDITATION OF HISTORY” IN MOVSES KHORENATS’I HISTORIOSOPHY

ROMIK KOCHARYAN

Every human thought, speech, deed and concretely the history in its creation appears and internally exists as such by virtue of universal structure – by the mental premeditation of the idea, and then its embodiment and fulfilment. In practice of exegetics as essential principle and first point is noted the explication of “the premeditation or intention (of the idea) of text. So, in this article are investigated and interpretively presented several essential features of “the premeditation (of the idea) of history” (in arm. «պատմութեան դիտաւորութիւնը») in Moses Khorenats’i historiosophy.